

Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

Ն Ո Ր Շ Ր Զ Ա Ն

Թ. Տ Ա Ր Ի 1935

Տ Պ Ա Ր Ա Ն Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Բ Ե Ա Ն Ց

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ

ՄԻՈՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Թ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1935 — ՕԳՈՍՏՈՍ

ԹԻԻ 8



COPYRIGHT

ԳԻՐԸ ԻՐ ԵՐՐԵԱԿ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՄԷՋ

Կարճ և սեղմ բառ մը կայ հայերէնի մէջ. իր կազմութեամբը՝ պարզ, հնչակա-
նութեամբը՝ շինջ, իմաստովը՝ հարուստ, և, հակառակ իր յոյժ հինաւուրց վաղնջակա-
նութեանը՝ չծերացած ու չմաշած բնաւ, ինչպէս կ'ըլլան ընդհանրապէս բոլոր պզտիկ
բայց լեցունի արժէքները. Գիր:

Նուստա այդ բառը, զինքը սգեորոզ գաղափարովը այնքան սիրելի ամէնքիս,
երեք նշանակութիւն ունի մեր լեզուին մէջ: Ատոնցմէ առաջինն է, և ամենէն տիեզե-
րականօրէն սովորականը՝ ՏԱՐ, այսինքն արտարերուած ձայնին զիծը կամ պատկերը.
զոր օր. ՎՈՐք ոչ ճանաչեն զգիր՝ ոչ կարեն ընթեռնուլ զմատենանս (Գիր չճանչցողները չեն
կրնար զիրք կարգալ): Երկրորդն է՝ ՍՈՐք Գիրք կամ Աստուածաբանչ. օր. արդէս ասէ

գիր» (ինչպէս էլ զ'ըսէ Աստուածաշունչը)։ «կա՛յ իսկ ի գրի» (կա՛յ Աստուածաշունչին մէջ)։ Իսկ երրորդը՝ գրականութիւն, գրուած լեզու կամ խօսք. զոր օր. «Պարսկականաւ վա-
րէին գրով» (պարսկերէն գրականութիւն կը գործածէին)։ Յունարէն եւ զաղմատերէն
և երբայցեիւրէն գրովօ (յոյն, զաղմատական և երբայցիկ լեզուով) ևայլն։

Նուտառ այդ բառին, այսինքն անոր ներկայացուցած եռակի իմաստին մտա-
ծուածն է որ զմեզ այսօր խմբած է հոս, միւր երկու մեծ անմահներուն միացեալ տօնին
տաթիւ, Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան ԺՆ. զարարարձի յորելինական
տարւոյս այս երկրորդ գումարումը հանդիսաւորելու համար Գիրին, Գիրքին և Գրակա-
նութեան նուիրուած այս յարկին ներքեւ։

Արդարեւ, թէ՛ և տօնը, շայնպետական հրամանագրութեան համեմատ, Աստուա-
ծաշունչինն է իսկպպէս, բայց անկարելի է մեզի՛ միւս երկուքը, հայ գիրը և հայ զը-
րականութիւնն ալ չլիշել հոս միւլենոյն ատեն, ոչ միայն որովհետեւ այդ երեքը ինքնին
անբաժան են իրարմէ, երբ սիրտերը Սահակայ և Մեսրոպայ ուղեկուցութեամբն են մագ-
նիսականացուած, ալ որովհետեւ անոնք, միւր մէջ, իլարու ծնադ և ծնունդ փո-
խադարձապէս, այնպիսի ներքին պատճառականութեամբ լծորդուած են կարծես միմ-
եանց հետ, որ իրարմով միայն կրնան լուսաբանուիլ։

Պիտի փափաքիմ հետաճարար, առանց զեղծանելու ձեր երկայնմտութեամբը, ա-
ռանց շատ խորերը իջնելու մատենագրական ապացուցութեանց և բանասիրական ման-
րամանութեանց մէջ, որոնք տեղը չէ այս բեմը, Գիրին հարցը նկատի առնել՝ իր երեք
կողմերուն վրայ ևս համառօտիւ, փորձելով մասնաւորապէս ցոյց տալ փոքր ի շատէ թէ
զաղափարին այդ երեք կողմերուն տեսակէտով իրօք և իրաւամբ ինչ կը պարտինք մենք
մեր երկու մեծ սուրբերուն. ուրիշ խօսքով, իրենցմէ առաջ ունէլի՞նք զանոնք. հայ
գիրը, հայերեմ Ս. Գիրքը, և հայկական գրականութիւնը. և հետաքար՝ ի՞նչ է բնոյթն
ու աստիճանը այն երախտիքին, զոր ըրին անոնք իրենց ազգին ու եկեղեցիին։

Առնե՛նք նախ զիրը, իր առաջին առումով, այսինքն տառը. «հանճարեզ ար-
ուեստի այդ գործը, որ, Պօսուլի բացատրութեամբ, կը նկարէ խօսքը, և կը խօսի աշ-
քերտան»։ Գիրին շնորհիւ է որ խօսքը, կամ անով պարուրուած խորհուրդը, սեւեռուե-
լով՝ ի վիճակի կ'ըլլայ ճամբորդելու ժամանակին և միջոցին մէջ, պահուելով՝ յաւեր-
ժանալու, և պատգամաւորուելով՝ բազմապատկուելու, խօսելու համար բացականչելուն
և ապագայ սերունդներուն հետ. մինչ խօսքը, շունչ մը ինքնին, թէ՛ և կենդանի, ար-
տասանուած վայրկեանին իսկ կը ցնդի, կը կորսուի, և կ'ուզողուի անոնց միայն՝ որոնք
ներկայ են, և որոնց կրնայ հասնել։ «Գիրը, կ'ըսէ ուրիշ հեղինակ մը, մարդկութեան
յիշողութիւնն է. անոր շնորհիւ է որ կրնանք օգտագործել անցած սերունդներուն փո-
ձառութիւնը». անոր միջոցաւ է որ, Բասգալի բացատրութեամբ, մարդը կարծես միւս-
նոյն մարդն է, որ կը մնայ և կը տեւ միշտ, ու կը սորվի անընդհատ։ Այն ժողովուրդ-
ները, որոնք զուրկ են յիշողութեան այդ գործիքէն կամ գործարանէն, դատապարտը-
ւած են մնալու աւելի կամ նուազ կայուն կամ բարբարոս։

Երկար պիտի ըլլար բացատրել հոս թէ զիրը՝ որ այժմեան ձեւին, զծային ներ-
կայ տարազին յանգիւն առաջ, ինչպէս անցաւ այն միւս ձեւերէն, որոնք կը կոչուին
նկարագրական, նուիրագրական, պատկերագրական և զաղափարագրական. թէ ի՛նչպէս
նշանը հետզհետէ փրթաւ զաղափարէն և կապուեցաւ ձեւին միայն. ու այսպէս, զաղա-
փարային գրութիւնը վերածուեցաւ բոլորովին ձայնական գրութեան։

Կ'ուզէի անցողաբար միայն ըսել հոս թէ փիւնիկեան այլուբենքը եղած է նա-
խածնորը եւրոպական և գրեթէ բոլոր ասիական այլուբենքերուն, այսինքն մերինին
ևս, ինչպէս բոլոր միւսները, ներկայ բոլորգրին և անոր նախընթաց եղալիքական
ձեւերը եղող նոտրգրին՝ անցման գրին զարուց ի զարս փոխակերպումներէն առաջ, եր-
կաթագիր ձեւով և յունականին միջոցաւ, ծնունդ առաւ փիւնիկեանէն, որ, ինքն ևս,
իր կարգին, սերած էր եգիպտական նուիրագրերէն։

Իայց պէտք էի հոս շեղուել ամենէն աւելի սա՛ իրողութեան վրայ թէ՛ գիրը, մարդկային քաղաքակրթութեան ամենէն բարացուցական հանգրուաններէն մին, ժողովուրդներու հոգեկան զարգացման կարևորագոյն մէկ պահն է որ կը մատնանշէ. գիրին կարիքը զգացող ժողովուրդ մը իր իմացական հասունութեան բարձրակէտին վրայ է այլ եւս: Իսկ այն ժողովուրդները, որոնք իրենց միայն սեփական՝ այսինքն ազգային գիրի մը հարկին վրայ կը մտածեն, կա՛մ ի նորոյ ստեղծելով ալիքաբետք մը, ինչ որ հազուադէպ է շատ, կա՛մ արդէն եղածներէն պատշաճեցնելով իրենց պէտքերուն, իրենց ցեղային ինքնութեան լիազոյն գիտակցութեան մէջ կ'ապրին. իրենց անցեալովը լեցուած, գէպի որոշագրեալ ապագայ մը կը քալեն անոնք այլ եւս:

Այս նկատողութիւնը բուն իմ նիւթիս սեմին վրայ կը բերէ արդէն զիս: Տեղն է ուրեմն որ հարց գնեմ ըսելով թէ՛ Հայկական Ոսկեղարու արշալույսը Հայոց պատմութեան համար իսկապէս այն թուակա՛նն է՝ ուր այդ ժողովուրդը, իր ազգային գիտակցութեան լոյսովը աննախկին արժեքներէն և գերազանցապէս պայծառակերպուած, ազգային գիրին տեսիլքէն տարուեցաւ ազգովին, թէ՛ Սուրբ Մեսրոպի ձեռքով կատարուածը կանխաւ արդէն եղածի մը կատարելագործումը կա՛մ վերագրուեմ էր միայն, անոր՝ երկարատեւ անդամածելի մնալէն և անձանթ դառնալէն ետքը՝ Աւելի պարզ՝ Ս. Մեսրոպէն առաջ եղա՞ծ են ստուգիւ Հայկական տառեր, Հայ գրչութիւն:

Նորութիւն մը չէ բնաւ ըսել թէ՛ այս հարցումին պատասխանը ընդհանրապէս հաստատական եղած է մեր մէջ. թէ՛ ամենահեռուոր անցեալին, այսինքն նոյն իսկ Ոսկեղարուն, երբ գործին զգացումովն ու մտածութեամբը միանգամայն խանդավառ հոգիներ, Կորիւնի և Փարպեցիի նման, անոր պատմութիւնը կը մատնագրէին, և ասոնց հետևողութեամբ՝ յետոյ՝ Պորենացի, և թէ՛ միջին դարուն, ու մինչև դեռ մեր ժամանակները, Այդ կարծիքն է գողցող որ կերպով մը բերեղացած է նաև հանրային զգացման մէջ, իր Ս. Մեսրոպի կատարած գործը ժողովուրդին լեզուին մէջ հասարակաբար կը կոչուի ոչ թէ՛ ստեղծում կա՛մ յորինում, այլ գիւժ հայերէն գիրերու. ինչ որ կը նշանակէ նախապէս գոյ եղած և յետոյ անյայտացած գիրերու երևան հանուիլը:

Ի՞նչ է այդ երևոյթին պատճառը. ի՞նչ բան ազգային մտածողութեան մէջ տարացուցած է այդ համոզումը: — Դոյութիւնը արդեօք մեր աշխարհին մէջ զանազան կողմեր, ի Վան—Տոսպ, ի Բալահովիտ և Արարատեան նահանգին մէջ ուրեք ուրեք, և պառամներու վրայ քանդակուած սեպածև արձանագրութեանց, որոնք կրնան թերեւս ազգային ինքնութիւնը զգուող այդ խոհանքը սուած ըլլալ միտքերուն, իրենց մէջ ցուցնելով հայեցի տառերով ստուգած հայերէն խօսքեր, ենթահարութիւն՝ զոր սակայն վճռապէս հերքած է ներկայ գիտութիւնը. հին և օտար հեղինակներու մօտ եղած անուրոշ ակնարկութիւններ, որոնց կարգին, զոր օրինակ, Փիլոսոփայտ հեթանոս մատենագրին մէկ գործին՝ Ապողոսիոս Տիանացիի կենսագրութեան մէջ յիշուած այն գրոյցը թէ՛ յովպի մը պարանոցին ոսկի մանեակին վրայ հայերէն տառերով քանի մը բառեր կառնին. զրոյց՝ սակայն՝ որ պարունակած պատմական անհիթթե անճշգուծութիւններովն իսկ կը հերքէ ինքզինքը, և որուն մէջ հայերէն բառը առ առաւելն ջանքովն յեղուցաւ միայն պիտի կարենար նշանակել. կա՛մ, Պորենացիին նոյն իսկ ասանդուած այն տեղեկութիւնները արդեօք, որոնց համեմատ Արտաւազգ քերթուածներ և նոյն իսկ թատերկաներ էր յորինած, և Ուղիւպ քրմապետը Անիի մեհնակեան յիշատակները գրի առած. և յետոյ Լուսաւորիչէ վերջ մեր մէջ մշակուած քրիստոնէական մշակութիւնը. բայց ասոնց առաջինները, հելլենականութեան մեր մէջ գետին կազմած միջոցին միայն եղած, և յուրանքէն միայն էին անշուշտ. իսկ վերջինին պատկանեալ գիրքերը՝ ոմանք ասորերէն և ուրիշներ յուրանքէն լեզուովը գրուած էին անտարակոյս. և կա՛մ գարձեալ՝ այն մտածութիւնը արդեօք, թէ՛ քանի որ Քրիստոնէութենէն առաջ ալ պետական ազգ մըն է ինք, ի՛նչպէս կրնայինք զուրկ մնացած ըլլալ գիրի գործածութենէն, երբ անկարելի է ենթադրել անգիր քաղաքակրթութիւն, մանաւանդ քաղաքակրթութիւն:

Այս բոլոր պատճառները աւելի կամ նուազ աստիճանով կրնան ազդած ըլլալ Ուզգին հոգւոյն վրայ, այս կամ այն կերպով հաւաստիք մը դարձնելու համար անոր դատումին առջև՝ նախամերայեան հայ գիրերու ենթադրութիւնը. բայց ես կը կարծեմ թէ հանրային մտածումը այդպիսի ուղղութեան մը վրայ լարող բուն եւ մեծաբնոյ պատճառը պէտք է փնտռել հասարակական հոգեբանութեան վիճակի մէջ, որ հետեւեալն է.

Երբ ժողովուրդի մը որտե՛ն մէջ տիրական կը դառնան իր ներկային զգացումն ու օպագաչի յոյսը, անկիս ա՛լ չի կրնար թոյլ տալ ինքզինքին որ համարուի իրբ մտք եւ անձանօթ անկեաններէ գուրս եկած երամ մը: Բարձրութիւններէ իջած եւ լուսաւոր հորիզոններէ անցած ըլլալու իր իրօք այն ատեն ա՛լ պատմական տուիք կը դառնայ իւրեն համար. ու երբ առասպելը կը սկսի շարժել իր վրձինը՝ պատրաստուած պատտանին վրայ գծելու համար նկարը, նշանաւոր նախնիքներու տողանցքը կամ անուանանքն է, իւրաքանչիւրը իր հէքէաթովը լուսապսակուած, ինչպէս նաև անոնց մեծագործութիւններուն շարքը, որոնք կը գծագրուին մտեռանդուած երևակայութեան մէջ. ու հարցանիչը կը ցցուի յանկարծ սրտին ու մտքին միաւորման կէտին վրայ, զի՞նչպէս կրնայ առանց գրիի, առանց քաղաքակրթութեան այդ մոգական գործիքին՝ ապրած ըլլալ իմ նախնիքս:

Նախամերայեան հայ գիրերու վարկածը կրնայ միտքերու մէջ, այսպէս կամ այնպէս, իր ծագումը ունեցած ըլլալ վերև յիշուած շարժառիթներով, բայց աւելի քան հաւանական պիտի ըլլար ընդունել թէ ազգային մտածումին մէջ անոր իրբև համոզում հանդիսաւորումը արդիւնքն էր պարզապէս այն հոգեվիճակին, զոր ազգն համօրէն ունեցաւ հողգնդանդակն եւ օսասնեան քաղաքականութեանց միջև շուտարած իր ճակատագրին հանդէպ՝ իր ցեղական գիտակցութեան ղեցաղնական երկունքին վճռական այն պահուն՝ որուն ծնունդը պիտի ըլլար ընդհուպ ձայնական Ոսկեգարբ:

Այս կերպով միայն արդարև ներքի է հասկնալ եւ մեկնել այն փութկոտութիւնը, որով Ե. դարու մեր վերածնութեան ճշմարիտ Ռա՛հվրաներէն մին, Սըքայն Վառձապուհ, այդ մեծ ձեռնարկին իսկական հոգմանաւորն ու մեկնասը, որուն անունը արդար պիտի ըլլար առաջին գիծին վրայ դնել Սահակի եւ Մեսրոպի անուններուն հետ, իսկոյն հաւատք ընծայեց Դանիէլ անուն առօրի եպիսկոպոսի մը մօտ հայերէն տառեր գտնուած լինելու զրոյցին, լսելով զայն Միջագետքի մէջ, ուր գացեր էր Բիւզանդիոսի կայսրը եւ արքայից արքային փափաքով, իրբև իրաւարար՝ այդ կողմերու յոյն եւ պարսիկ գործակալներու միջև պատահած վէճին:

Ինքը Ս. Մեսրոպը եւս հաւատացած էր արգեօք այդպիսի հնարաւորութեան մը. մեր պատմութեան տուեալներուն յինով՝ զիւրին չէ ճշգրի որոշել այդ կէտը. զի մինչ մէկ կողմէ իր տքնալից եւ երկարատև ուղեորութիւնները, զորս կատարեց ան՝ իրբև. հաւատքով ոգևորուած գիտուն մարդ, թերևս ստոր կը տանին մեր մտածումը, միւս կողմէ իր եւ իր գործին բուն պատմիչին՝ Կորիւնի «Նշանագիրք այլոց զպրութեանց թագեալք եւ յարուցեալ զիպեցանս» խօսքին այլոց զպրութեանց բառերը մասնաւորապէս՝ օտար լեզուի եւ գրականութեան ակնարկութիւն են աւելի քան թէ հայերէն լեզուի եւ գրականութեան. իրր թէ Սուրբը իր ճամբորդութիւնները կատարած միջոցին ի նկատի ունեցած ըլլար ո՛չ թէ բուն իսկ հայերէն գիրեր, այլ հայերէն հնչիւնը լրիւ արտայայտող միջոցներ, (խորհելով կարծես որ անցեալին մէջ կրնայ պատահած ըլլալ որ օտար տառերով հայերէն գիրքեր գրուած լինին), փորձելու համար թէ այդ տառերուն կամ նշանագրերուն արտաբերումը կը համաձայնի՞ հայերէն բառերու հեզումին:

Եթէ սակայն նոյն իսկ հայ գիրերու գիւտը եղած լինի առարկան իր հետախուզութեանց, սա ստոյգ է թէ ձեռք բերուած արդիւնքը վիճուի՞ն ժխտական եղած է այդ տեսակէտով. հայերէն չէին ճնաւ Դանիէլի մօտ իր գտած քսաներկու գիրերը. ասոր ապացոյց այն է որ անոնք ոչ միայն պակասաւոր էին հայերէնի բոլոր հնչիւնները արտաբերելու համար, այլ եւ անյարմար՝ մեր լեզուին ձայնաբանական դրութեան: Այդ պատճառաւ է որ Մեսրոպ պարտաւորուեցաւ ամբողջապէս կրնալ իր այբուբենը, անոնց վրայ աւելցնել 14 տառեր ևս (ը. ժ. լ. խ. ծ. հ. ձ. ճ. յ. չ. վ. ր. ց) փոխ

առնելով զանոնք, ինչպէս կը կարծուի, Պահլաւական և Նոյն իսկ Ղլտական տառերէ։ Իսկ թէ ի՛նչ ծագում կամ նկարագիր ունէին Դանիէլեան տառերը, յունակամբ լոկ, ինչպէս հաւանաբար իրաււոր կը կարծեն Հիւպլէման, Տաշեան և եւրոպացի ուրիշ բանասէրներ, և ինչպիսի անոնք շարքն ու ձևն իսկ կը ցուցնէ, թէ պարսկական, զԷ՛նտ կամ արամական, ինչպէս կը խորհին ուրիշներ։ Այդ մտարամասնութիւնները կը հեռացնեն զմեզ մեր առաջադրած հարցէն որ սա էր միայն թէ Մեծորպէ առաջ կալին հարաբար և այլ գիրքեր։

Այս հարցումին պատասխանը, մեր կատարած քանի մը հարեանցիլ նկատողութիւններն կ'են բաւական են ցուցնելու թէ, չի կրնար հաստատական լինիլ։ Ինչ որ ըսուած է հակառակ այս հաւաստումին՝ լինի՛ այն Վարդան պատմիչէ (ԺԳ. դարուն), որ կ'ըսէ թէ Լեոն թագաւորի օրով Կիլիկիոյ մէջ գտնուեցան գրամներ, որոնց վրայ կուպաշտ հայ թագաւորներու անուններն էին գրոշմուած, լինի՛ այն Ինճիճեանէ՝ որ կը պատմէ թէ 1788 ին Պոլսոյ անգղիական դեսպանին հին գրամներու հաւաքածուին մէջ տեսած է հարիւրաւոր պարթեւ - արշակունի գրամներ հայերէն գրերով։ Լինի՛ մեր հնազոյն մատենագիրներէն, զոր օր. Փարպեցիէ, որ կը պնդէ թէ «հայերէնը ունի իր բնիկ նշանագիրները, որով անիկա իր հարազատ ձայնովը և ոչ թէ մուրաքաձոյ խօսքերով է որ պիտի շահի հոգիները», կամ մեր նորագոյն բանասէրներէն, զոր օր. Իտահակ Յարութիւնեանէ՝ որ էջեր կը նուիրէ այդ տեսութիւնը հաստատելու իր ճիշդին, ինչ որ ըսուած է այդ ուղղութեամբ, կամ կանխակալ զգացման գործ է, կամ սխալ մակարեութիւն և կամ ուղղակի թիրիմացութիւն։ Հայերը, Ս. Մեծորպէ շատ առաջ, իբրև քաղաքակրթուած ժողովուրդ և քաղաքականացած ազգ, որ չի կրնար առանց գրիլ ապրիլ, անտարակոյս կիրարկեցին յունարեն գրիբն՝ Աղեքսանդրի օրերէն, և Նոյն իսկ հնդիկ բալիստիկան գրիբեր. յետոյ, Քրիստոսէ ետքը, Բ. դարուն, ասորական գրիբերը, իսկ հաւանաբար Սասանեանց ժամանակ Զենտ կամ պահլաւիկ գրիբերը։ Բայց այդ օտար գրիբերով անոնք գրած էին ոչ թէ հայերէն՝ այլ իւրաքանչիւրին ինքնայատուկ լեզուով. յոյն տառերով, ինչպէս վերև ըսինք, Տիգրանի և Արտաւազգի օրով՝ գրուած էին հելլենական լեզուով քերթուածներ և թատրերիներ, Ուղիւ պոչուկով քրմապետին յօրինած մեհենական յիշատակները, ինտրովի արձանին վերտառութիւնը, և յետոյ Լուսնորիչէն վերջը, քրիստոնէական գրուածքներ. Ասորի տառով՝ եկեղեցական պաշտամունքի գրիբեր և Տարծոյ պատմութիւնը, ևն. իսկ զենտերէնով՝ մասնաւորաբար արքունի գրեանի վերաբերեալ գրուածքներ անշուշտ։ Այս ամէնը, այս կամ այն չափով, ունեցած էին հայերը Ա. դարէն առաջ. ժամանակին ողոյն համեմատ, քաղաքակրթական կեանքի պահանջները ունեցած և զործադրած էին անոնք աւելի կամ նըլազ յովողութեամբ. գրականութեան զանազան պէտքերուն կրցեր էին անոնք զոհացում տալ փոքրիշատէ, բայց միշտ օտար տառերով, տառերովը գերիշխան կամ իրենց քաղաքակրթական ազդեցութեամբը վերազօր ազգերու։ Առային անգամ, Ե. դարուն, 413 ին, Վուամպուհի, Սահակի և Մեծորպի օրով, այս վերջինին հանճարիմաց և գիտուն միտքին, հաւաստուոր և անխնջ հոգւոյն, բարի և ստուգապէս ազգայնոր ստիլին շնորհիւ է որ Հայութիւնը ունեցաւ իրեն սեպկական հայ տառերը, որոնց առաջինը Ա և վերջինը Ք ա՛յնքան հարազատօրէն հայկական, որ Յայտնութեան թարգմանիչը, երբ հասաւ այն տողին, ուր ըսուած էր իր առջևի բնագրին մէջ, 'Εγώ ειμι τὸ Α καὶ τὸ Β, փետուրը իր մասներուն տակ խալտանքով սահեցաւ ողորկ մագաղաթին վրայ, մինչ իր շրթներէն զուրս կուգար երգի պէս հնչական շունչը. «Յս եմ Այբ և Քի»։

Այդ տառերը, թուով 36, ի՛նքն իսկ յօրինեց արդեօք կամ զմագրեց։ Հարց մըն է ասիկա, որուն առջև սակայն չ'աջիբեր կանգ առնել։ Այլաբարեքի պայմանագրականօրէն կերպածեւում՝ անձանթ բան մըն է գրականութեանց կամ լեզուներու պատմութեան մէջ. ոչ մէկ ազգի տառերը հնարուած են զանազորէն, գիրին՝ իբրև արուեստ՝ իր զանազան եղանակաւորումները աւարտելէն և ընդհանրացնելէն ետքը մասնաւոր. այնպէս որ, բացի ծայրագոյն արեւելեաններէ՝ որոնք տակաւին բոլորովին չ'են թօթափած տառերու պատկերադրական և խմբաձայնային ձևը, գրեթէ բոլոր միւսները՝ աւելի կամ նուազ չափով՝

փոխառութիւն են իրարմէ, կամ նմանութիւն իրարու, հանդերձ յաւելուածական յա-
բաղրութիւններով, որքան որ մէն մի լեզուի բնիկ հնչիւններուն առաւելութիւնը կամ
պէսպիսութիւնը կը պահանջէր:

Արդ, այսպիսի պայմաններու, այսինքն լեզուներու բնական և բանական կաղ-
մաւորման, աճումի և բիւրեղացման օրէնքներու համեմատ դործ մըն էր որ կատար-
ուեցաւ մեր մէջ ևս, Ս. Մեսրոպի միջոցաւ: Ի՞ր ուսումնասիրութեանց ընթացքին հան-
դիպուած զանազան այրուածքներէ — որոնց մէջ գլխաւոր կամ մայր բաժինը յունա-
րէնին տալ ստիպուե՞ր էր դարձեալ այնքան փնտառուքներէ վերջ — համադրութիւն մըն
էր եղածը. բայց ասիկա չի նուազեցնէր երբեք իր կողմէ թափուած աշխատանքին ար-
ժէքը: Դժուարութիւնը ոչ այնքան տառերու ցուցակը գտնելուն մէջ էր, որքան զա-
նոնք հայերէնի հնչիւններուն ձայնարանական արժէքներուն համեմատ դասաւորելուն և
ճշգրտութեան մէջ: Այս մասին ևս, ինչպէս և տառերու արուեստագիտական ձևակեր-
պումին մէջ հաւանաբար քիչ նպաստ չմատուցին իրեն Դանիէլ Ասորի, Պրատոս եղե-
սացի և ի վերջոյ Հուսեփանոս Սամուսացի, ինչպէս յետոյ Ս. Սահակ ևս՝ վանկային
յարգարման գործին մէջ. բայց ինչ որ ալ լինի այս ամէնը, կարելի է անտեսել թէ
ի՞նչ է ամբողջ գործը, իբրև մտածում և ծրագիր, իբրև աշխատանք և մշակում, իբ-
րև արդիւնք եւ յաջողութիւն: Ինքն էր որ տքնեցաւ եւ ուսումնասիրեց դիտականի
լրջութեամբ և իր նպատակին մտասեւեռուած հոգևորականի պարկեշտութեամբ: Իր յանձն
առած «տաժանելի խոնջէնքները», արտասուալից պաղատանքները և խտամբերութիւնը»,
ինչպէս կ'ըսէ Կորին, որոնք օր մը հոգեկան յափշտակութեան վայրկեանի մը մէջ աս-
տուածային օժանդակութեան տեսիլքի մը յանգեցան նոյն իսկ, կը ցուցնեն թէ ի՞նչ ան-
հատականութիւն, ի՞նչ հոգի դրած էր ան իր ստանձնած այնքան նուիրական այդ գոր-
ծին կատարման մէջ: Հայկական դիրերը ի՞ր հոգիին հարգատա երկունքն ու ծնունդն են
իսկպատէ. իրեն Սիայն և միշտ կը պարտինք զանոնք: Ձէ սխալած հանրային կարծիքը,
իր անունովը կուխելով անոր ճարտարագիծ մասներէն զուրս եկած, և հոգեկան կորովի,
ինքնավստահ պարզութեան, հաւատքի և քաջութեան արտայայտիչ այն սաւառնաթեւ
ձևերը, զորս մինչև և այսօր հասկնալի հպարտութեամբ մըն է որ դեռ կ'անուանենք
Մեսրոպեան երկաթապիւր:

*

Պէտք է մտնալ թէ հայ գիրերուն գիւտին եթէ ոչ միակ՝ բայց առաջին և գլխա-
ւորագոյն դրդապատճառն էր Գիրքը, զիւր բառին երկրորդ նշանակութեամբ հասկցուած
մատենանը, Ս. Գիրքը, Աստուածաշունչը: Ս. Մեսրոպ, Գողթնեաց գաւառին մէջ, որ
իւր գործունէութեան առաջին զաշտն էր եղած, իր իսկ խղճին մէջ զգացած էր օտարու
լեզու պաշտամունքէն եւ քարոզութենէն առանց իրենց սրտին մէջ հազարոց նորոգումի
կայծ մ'ընդունելու՝ անմիթար մեկնող ժողովուրդին կսկիւնքը: Ուստի և իր առաջին
իսկ այցելութեան կամ վերագործին ի վաղարշապատ, հոգևոր վերին իշխանութեան
ներկայացուց հարցը, շէտելով ժողովուրդին ձեռքը իր լեզուով Աստուածաշունչ մը
տալու անհրաժեշտութիւնը, եւ հետեաբար ազգային գիրի եւ գրականութեան հարկին
վրայ: Առանց այդ բանին, կրօնքը մեռած ոյժ մը, ու եկեղեցին անխմաստ պերճանք
մը պիտի մնային. մ'ախ էր անտարակոյս իր համոզումը:

Գիտենք պատմութենէն թէ իր ձայնը իր համոզիչ ազդեցութիւնն ունեցաւ ամե-
նուն վրայ, եւ զրի գիւտի յաջողութենէն ետքը, ի՞նչպէս ամէնքը լծուեցան դործի,
ազգին պարգևելու համար գերագոյն միթարութիւնը՝ որուն պէտք ունէր ան արդա-
բեւ իր արկածուած ճակատագրին ամենէն բախտորոշ այդ թուականին:

Աստուածաշունչին ամբողջական հայացումը, հայ ժողովուրդին դարաւոր գոյու-
թիւնը լուսաւորող, անոր հոգւոյն իսկական զեղեցկութիւնը հանդիսաւորող ամենէն մեծ
եղելութիւններէն մին է արգարեւ, և, անվարան կարելի է ըսել, մեծագոյնը նոյն իսկ:
Եթէ այսօր դեռ, զէպքին թուականէն տասնեկինգ դարեր ետքը, կրօնական երբեմնի
այնքան ջերմ զգացումին վրայ այնքան գաղջ և նոյն իսկ մերթ ընդ մերթ ցուրտ հո-

վեր իջնելէն վերջ, անոր լոկ անդրադարձումը կը խանգավառէ ազգն ամբողջ իր բոլոր շերտաւորումներուն մէջ, երեւակայել պէտք է թէ այն պահուն՝ այսինքն այն դարուն, ուր տեղի կ'ունենար անիկա, ի՛նչ անասանական ոգեւորութեամբ կը լեցնէր ամենուն սիրտը. եկեղեցի, արքունիք, ժողովուրդ, մտաւորականութիւն, բանակ, ուսանողութիւն, ևն ի՛նչ անբաղդատելի բերկրանքով երանաւէտուած կը զգային ինքզինքնին՝ Աստուծո՛ւ մէ՛ միայն, ինչպէս անասուի հաւատքն էր ամենուն, ազգին եղած այս մեծ շնորհին, անոր բախտին տրուած այս փրկարար այցելութեան առթիւ: Ազգին այս ընդհանուր հոգեկան վիճակն է որ կը ներկայացնէ պատմիչը, Կորիւն, գրելով. «Մովսէս Սինայի բարձունքէն իջած ատեն, օրէնքին տախտակներն ի ձեռին, այնչափ ուրախ չէր թրեւս... ամբողջ Հայաստան աննկարագրիլ ցնծութեամբ լեցուեցաւ, երբ օրէնուսոյց Մովսէսը, բոլոր մարգարէական խումբովը, և խիզախ Պողոսը, բովանդակ առաքելական գունդովը և Քրիստոսի աշխարհակեցոյց Աւետարանովը, երկու իրարու հաւասարածներուն միջոցաւ մինեոյն ժամանակի մէջ հայերէնի վերածուած եղան»։ Անհասկնալի ոչինչ կայ այս իրողութեան մէջ. ա՛յն ժողովուրդներուն մէջ նոյն իսկ, որոնք քաղաքական և քաղաքակրթական կեանքով և դրութեամբ անհունապէս աւելի հզօր էին և բարգաւաճ քան զմեզ, և որոնք իրենց զրականութեան ոսկեզարը ունեցած էին՝ քրիստոնէութիւնն ընդունելէն դարեր առաջ, երբ այդպիսի ժողովուրդներուն մէջ անգամ, կ'ըսեմ, Աստուածաշունչի թարգմանութիւնը ողջունուեցաւ իրբև նոր և մեծագոյն յառաջդիմութեանց չուկէտ կազմող թուական մը, տարակոյս չկայ թէ մեզի նման փոքր և բազում մասամբ տկար ազգի մը կողմէ անիկա պիտի նկատուէր ստուգապէս նախաինամական բարեք մը:

Սրովհետև զրի վրեւտէն անմիջապէս յետոյ, կարծես դեռ գործը բոլորովին չաւարտած նոյն իսկ, ձեռնարկուեցաւ Աստուածաշունչի թարգմանութեան, որ տեւած պէտք է լինի, վերաբարգազութիւնն ալ միասին առնելով, ամենաուշը՝ մինչև 434 կամ 435, այսինքն Սահակի և Մերոպի մահէն տարի մը առաջ կամ մահուան տարին նոյն իսկ, և երբորդ տարին եփեսոսի ժողովին գումարման, որուն աւարտումէն վերջն էր որ անոնց աշակերտները դարձան Արեւմուտքէն, միասին բերելով Մաքսիմալնոս Բ. պատրիարքէն նուերուած յունարէն Աստուածաշունչի ստոյգ օրինակը, որ պիտի ձեռնարկէր Նիմ Կատարուէլէք սրբազրութեան, այս պատճառաւ հարկադրուած ենք անվարան ընդունել թէ այսպէս կամ այնպէս, եթէ ոչ քսանամեակ մը բայց աւելի քան տասնամեակ մը պէտք է գրուած ըլլայ թարգմանութեան աշխատանքը: Այս ժամանակամիջոցը երկար պէտք չէ թուի, երբ նկատի առնուի Ս. Պրքին բաղմարովանդակ պարունակութիւնը, գրականութեան գրեթէ բոլոր սեւերով և մարդկային ծանօթութեան բոլոր ձեւերով առլցուած, բայց մանաւանդ երբ չը մոռցուի թէ առաջին գիրքն էր անիկա, որ գրի կ'առնուէր հայերէն լեզուով, որուն մէջ առաջին անգամ կը փորձուէր գրականութիւնը հայերէնով, առանց քերականութեան, առանց բառարանի, առանց հաստատատիպ կանոններու և հրահանգութեանց, և առանց վերջապէս բոլոր այն դիրքութիւններուն, որոնցմով՝ կազմուած ու կաղապարուած լեզու մը կրնայ արագ, վայելուչ և յստակ կանոնաւորութեամբ արտայայտուիլ զբանորայպէս, և իւրացնել՝ այսինքն չգծուարացնել հարապատօրէն իր մէջ թարգմանուելը օտար լեզուով գրուած մեծարժէք երկի մը:

Ստոյգ է թէ հայերէնը, ոսկեզարէն շուրջ երկու դար առաջ տեղութեան մը ընթացքին, այսինքն քրիստոնէութեան մեր մէջ մուտ գտնելէն ի վեր, բերանացի թարգմանիչներու դպրոցին միջոցաւ մասնաւորապէս կատարուած քարոզութեանց շնորհիւ, բաւական ողորկուած պէտք էր ըլլար ինքնին, և մինչև որոշ աստիճան մը աւելի զարգացուցած՝ այն ընդունակութիւնները, զորս, իբրև հնդեւորպական լեզու, իր բնութեան մէջ իսկ ունէր՝ բարձր զգացումներ և գաղափարներ արտայայտելու համար, և զորս երկար ժամանակ կիրարկած էր անշուշտ իր անցեալ կեանքին կրօնական, քաղաքական, զինուորական և քաղաքակրթական մարզերուն մէջ. Ե. սակայն, ինչ որ ալ լինի, ու, չմոռնալով հարկաւոր մատնանշումը՝ ո՛րքան ալ երկու գերագանց վարպետները, Սահակ և Մեսրոպ, մին՝ իբրև թարգմանիչներու պարագլուխ հոյակապ միտք մը սկիզբէն

ի վեր, և միւսը՝ նախ իբրև արքունական դիւանի փորձ մտաւորական և յետոյ քարուզիչ, տիրական հեղինակութեամբ գործածած լինէին մայրինի լեզուն իր ոստանիկ բարբառին մէջ և ուսուցած ըլլալին զայն մտավարժ և բարի ոգւոյ հանդիպած երիտասարդներու, երկար առնն անգիր մնացած գրականութիւն մը պրականացնելու գծուարութիւններով, յաղթահարելու համար, հանճարիմաց ձեռնահասուութեան հետ զուգընթացօրէն անհրաժեշտ էր նաև ժամանակին նպաստը: Երեք հազար տարիներ շարունակ ի բերան ոգուած Վէտաները և բազում դարեր հագներգօրէն արտասանուած Հոմերոսը կարճ միւջոցի մէջ չէ որ զրի առնուեցան:

Ամէն պարագայի մէջ, Աստուածաշունչի հայացումը, իբրև գաղափար՝ հայ հոգիին ամենէն սքանչելի մեծութիւններէն մին, իբրև գործ՝ հայ կեանքին ամենէն հոյակապ արդիւնքներէն մին, իսկ իբրև գրական վաստակ՝ հայ մատենագրութեան ամենէն հետաքննական երևոյթներէն մին է: Անոր՝ իբրև մասնաւորաբար հայագիտական ձեռնարկ՝ հասկցողութիւնը կամ ուսումնասիրութիւնը շրջապատուած է մեծ գծուարութիւններով, որոնց վերլուծումը կը կարօտի հատորաւոր բանասիրական աշխատութեան և խորհմուտ քննութեանց: Որո՞նք եղան, Ս. Սահակի և Ս. Մեսրոպի հետ, Աստուածաշունչի թարգմանիչները մեր մէջ. ո՞ր գիրքն է անոնցմէ իւրաքանչիւրին թարգմանածը. ո՞րն է հայ թարգմանութեան իսկական ընդերը, ասորերէ՞նք թէ՛ յունարէնը. մէկ կամ միւս պարագային՝ այդ երկու լեզուներով եղած թարգմանութիւններէն ո՞ր յեղուածը, զի բազմաթիւ են թէ՛ ասորերէն և թէ՛ յունարէն թարգմանութիւնները. ի՞նչ արժէքի կը վերածուի նախապէս ասորերէն և յետոյ յունարէնէ թարգմանուած ըլլալու վարկածը. ունեցամ՞ ենք նախասովեզարեան թարգմանութիւն մը բերանացի, կամ նոյն իսկ գրաւոր, ինչպէս վերջերս համարձակեցաւ ենթերկարեակ հայ մտաւորական մը. Ոսկեգարու շրջանին կամ Ոսկեդարէն ետքն ալ եղամ՞ են մեր մէջ Աստուածաշունչի մասնական այսինքն այս կամ այն գիրքերու գրաբար ուրիշ թարգմանութիւններ. Աստուածաշունչի թարգմանութեան թուականին՝ Ս. Գրոց կանոնը ճշգրտած էր մեր մէջ, այսինքն բոլոր գիրքերը միահաղօ՞յն թարգմանուեցան թէ՛ ոմանք այն ատեն և ուրիշներ յետոյ. ի՞նչ զսպանակ է կը շարժի այն գծուարահմութիւնը, որով՝ մեր յետ ոսկեզարեան մատենագիրներէն ոմանք, և Կաւանբար Միւնեսոց դպրոցի պատկանողներ, կը թուին պակաս գնահատել Աստուածաշունչի Ոսկեզարեան թարգմանութեան արժէքը. ի՞նչպէս պէտք է բացատրել արտաքոյ Սուրբ Գրոց մեր մէջ կատարուած ոսկեզարեան կրօնական թարգմանութեանց և Միւնեսոց դպրոցի գրուած քննորուն մէջ սուրբ գրական մէջբերումներուն տարբերութիւնները բուն իսկ Աստուածաշունչի մէջ եղածներէն. Աստուածաշունչի թարգմանութեան ընթացքին կամ հետեանքով՝ հայերէնը ի՞նչ չափով կորած է լեզուական և գրական ազդեցութիւն իր ընթացին. կա՞ն սխալներ հայերէն թարգմանութեան մէջ, անոնցմէ ո՞րքանը ընծայելի է բնագրին, ո՞րքանը թարգմանչին և ո՞րքանը ընդօրինակողներուն:

Հարցումներու այս ցանկը, զոր կարելի էր տակաւին շարունակել, կը ցուցնէ թէ արդարև ո՞րքան բարձր է Աստուածաշունչի հայացման մատենագրական հարցին քննութիւնը: Խորագոյն հետեւեան պատկանող գործերը, գրական արժէքէ թէ ոչ՝ թերատուութիւն մէջ են ընդհանրապէս. առհասարակ գծուար է հանգամանորէն ծանօթանալ անոց ծագումին, կազմութեան, գարուց ի դարս կրած կերպափոխութեանց և յարակից այլ պարագաներու: Ատոր պատճառներէն մին է անտարակոյս անոնց վերաբերած պատմական վաւերագրերէն շատերուն կորուստը կամ ենթարկուիլը կեղծարարական ձեռնածութեանց, որոնք հին և մասնաւոր Միլիին գարու ինչ ինչ շրջաններուն, Բիւզանդացուց, Ասորուց և արևելեան կարգ մը ուրիշ ժողովուրդներու մօտ յատկաբար՝ գրականութեան հետ ընխառնուած արուեստ պարծած էին պարզապէս: Առկէց զատ կայ սակայն պարագայ մը ևս, զոր կ'արժէ ունենալ ի մտի: Այդ երջանիկ ժամանակներուն, մարդիկ կը գործէին կամ կը գրէին ոչ թէ՛ փառատենչ ձգտումներով, պատմութեան մէջ անուն մը թուղելու մտածումով, ալ աւելի պարտականութիւն մը կատարած ըլլալու՝ ծառայած ըլլալու ներքին բերումով. մոռցուելու՝ ունայնամալու իղծը աւելի տիրական էր իրենց

մէջ քան յիշուելու փափաքը: Անոր համար է որ ո՛րչափ դէպի հին դարերը իջնենք խորանանք ժամանակագրութեան ճամբուն վրայ, այնքան անուններն ու պատկերները կը նուաշին եւ կը չբանան իսկ իսպառ, մինչ, ի հակառակէն, որչափ յառաջանանք դէպի մեր օրերը, յիշատակարանները այնքան կը ստուարանան և կը դառնան շաղկաբան: Այս այսպէս էր քրիստոնէական հնութեան մէջ մասնաւորապէս և այն չըջանականերուն մէջ մասնաւոր, ուր գործիչները տեսիլքէ տեսիլք խոյացող՝ հողոյ տէր անձինք ամէնքն ալ, ինքզինքնին կը համարէին միջոցներն ու գործիքները լսկ գերազոյն իմաստութեան մը, որ հաճած էր այցելել արկածուած ազգի մը ճակատագրին և ուղղել զայն դէպի փրկութիւն, և հետևաբար չէին բնաւ շահագրգռուեր անձնականութեամբ: Այս է պատճառը որ մինչ Միջին դարու և յետագոյն ժամանակաց ևս ձեռագրաց մէջ իրենց և իրենց պարագայից անունները մի ըստ միովէ կ'արձանագրէին ընդօրինակողները, մագաղաթը կոկողները, տողաշար գծողները, կտորները, կտորները, կապձողները և ստացողները, որոնց ամենուն սակայն՝ ունինք անպակաս օրհնութիւններ միայն, անհուն տքնութեանց ի զին ամբողջ Աստուածաշունչէ մատեանը հայացնող վեհ հոգիները տեղ մը չգրին իրենց անունը. ու կորուշի պատահական յիշատակութենէն միայն գիտենք այսօր թէ Ս. Մեսրոպ սկսաւ թարգմանութեան գործը՝ Առակաց գրքի առաջին համարէն, իրեն աջակից ունենալով երիցագոյն աշակերտներէն Յովհան Եկեղեցացիին և Յովէտի Պաղտաղին, ու Եղնիկը, զոր յետոյ յատկապէս կը յիշէ՝ Նոյնպէս Ս. Սահակի աւելի առաջ թարգմանած լինելը «զգուժարութիւն եկեղեցական գրոց», որոնցմով անուական պիտի հասկնանք եկեղեցական պաշտամունքի ատեն կարդացուած Ս. Գրոց հատուածները և կցորդ ազօթքները, այսինքն թերևս ժամագլխքն ինքնին և պատարագամտոյց խորհրդատեսերը, և այլն: Այս երեք աշակերտներուն վրայ հարկ է աւելցնել նաև Կորիւն, նկատի առնելով լեզուի և ոճի, այսինքն բառական և շարադրական անառարկելի նմանութիւնը, որ կայ Մեսրոպի կենսագրութեան և Մակաբայեցոց գիրքերուն միջև:

Բայց լոկ չորս աշակերտներու գործակցութիւնը բաւական պիտի չըլլար անտարակոյս՝ գլուխ հանելու համար այդպիսի հսկայական գործ մը, ուստի և անվարան պարտինք միացնել դեռ անոնց, ոչ միայն՝ ըստ Փարպեցեոյն՝ Տէր Ռորինացի և Մուշէ Տարօնցիի, իր իսկ բառերով՝ «երկու բանիբուն և մտացի» քանակաները, զորս Սահակի առեւ իբր օգնական Մեսրոպայ, այլ և, ինչպէս ուրիշ անանուն պատմիչ մը կը յիշէ, Յովհաննէս, Աբրահամ, Արձան և ամբողջ հոյը երէց աշակերտներուն, որոնք երկու վեհագոյն վարժապետներուն շունչին տակ ուղղակի ստացած էին իրենց ազնուական հոգիներուն բարձր դատտիրակութիւնը: Այսպէս, թէ և անշուշտ մեծ մասամբ մակարելութեամբ, բայց յամենայն զէպս ճշմարտութիւնը յայտնած կ'ըլլանք՝ ըսելով թէ Աստուածաշունչի Ոսկեղէն թարգմանութեան գործին հովանաւորը, կազմակերպողը և բուն իսկ վարիչն էր նոյն ինքն Ս. Սահակ: Ատիկա կը հասկցուի ինքնին այն դիմումէն, զոր թագաւորը, աւագանին, եկեղեցականութիւնը՝ իրեն ի գլուխ ունենալով զՄեսրոպ, և ամբողջ ժողովուրդը միահամուռ կը կատարեն իրեն, ըստ Կորիւնի՝ Փարպեցոյ և Ռորինացեոյ, յայտարարելով թէ իրն էր մեծագոյն ձեռնհասութիւնը այդ մեծ գործին համար, իր անվիճելի հմտութեամբը և կարողութեամբը, իր արուեստագէտի նուրբ ճաշակովը, պատմիչին բառով՝ «արուեստաւոր ուսմանց տեղեկութեամբը» և այն «գորաւոր ճարտարութեամբը՝ զոր ունէր ի բնէ, և մանաւանդ առաքելնասը պարկեշտութեամբը», այսինքն մագաղաթ հողիվը, որ ամենէն անհրաժեշտ պայմանն էր, այդպիսի նուիրական ձեռնարկի մը մէջ յաշողելու համար: Կատարելապէս ճիշդ էր հասարակաց դատումը. Սահակ իր ժամանակի Հայութեան մէջ ամենէն գիտուն գլուխն էր՝ իր առած բարձր ուսմամբն ի Իւլզանդիին և ի Կեսարիա, խորհմուտ՝ յունարէնի, պարսկերէնի և ասորերէնի, և մանաւանդ աստուածաբանական, եկեղեցական և փիլիսոփայական գիտութեանց, ու կիրթ վարժութեամբը ոտանիկ հայերէնին, արարատեան և սարօնեան ազնուական բարբառներուն՝ զորս վաղուց սորված և խօսած էր անշուշտ իբրև առտնին և հայրապետանցի լեզու, և երկար ատեն գործածած՝ թարգմանչական քարոզութեանց

միջոցին: Իրենին պէս խիզճ մը պիտի չհանգուրժէր անկատար թողելու իրեն եղած այդքան «աշխարհապաղատ թախանձանք» մը. և, առանց տարակոյսի, կտրելի է ընդունել թէ անհամեմատորէն մեծ բաժինը ինք պէտք է ունեցած լինի անմահ խորհուրդներու և ատուածախառն յոյգերու այդ նուիրական գանձարանին հայացուցման վաստակին մէջ, իբրև թարգմանական գործ ուղղակի և իբր վարպետի սրբազրուծութիւն. իր փետուրին ցանած ոսկի դանակները կը պսպղանայ յախտեմանական մատենան յամենէն խորիմաստ այսինքն ամենամեծ մասերուն վրայ:

Դառնալով Աստուածաշունչի թարգմանութեան հարցէն ծնած այն խնդիրներուն, որոնց թերի մէկ ցանկը միայն տուած եղանք վերև, սակարելի է մի առ մի քակել հոս այդ երկար շղթային մէն մի օղակները, ուստի և կը բաւականանանք համաօտու ահաարկելու անոնցմէ երկուքին միայն, թերևս ոչ անկարևորներուն:

Ասոնցմէ առաջինը այն է թէ ունեցած ենք Աստուածաշունչ հայերէն թարգմանութիւն մը՝ Սահակ-Մեսրոպեան թարգմանութենէն առաջ: Այս հարցումը երկու կերպով կարելի է իմանալ. թարգմանութիւն անգիր և թարգմանութիւն գրաւոր: Ս. Գրոց նախասուկեղարեան անգիր թարգմանութեան մը երկու անգամ ակնարկուած է մեր հին գրականութեան մէջ. նախ՝ Թովմա Արծրունիի մօտ, Թ. դարուն, որ Ոռոյթ գաւառի լեռնաբնակի Հայոց մասին խօսած ստեղծ կ'ըսէ. «Գիտեն և ամէն օր գոյ կ'ըսեն Սաղմոսի՛ հայ վարդապետներէն կատարուած հին քարգանձութիւնը». երկրորդը՝ Ղազար Փարպեցիի մօտ, որ կ'ըսէ. «Յազեցան կերակուրներով. ինչ որ միւս քարգանձութիւնը խոզենիով կ'ըսէ»: Որովհետև ոչ մէկ օտար թարգմանութեան մէջ չկայ «խոզենիով»ը, հաւանաբար Արծրունիին մատենաշարժ Փարպեցիին ակնարկածը պիտի ըլլար. այսինքն անկարելի է որ Սաղմոսի անգիր թարգմանութիւն մը եղած ըլլայ մեր մէջ Ե. դարուն առաջ: Յայտնի է թէ հին եկեղեցւոյ մէջ Սաղմոսը պաշտամունքի առթիւ ամենէն շատ կիրարկուած գիրքն էր. այս պատճառաւ, ուրիշ ազգաց մէջ ալ Աստուածաշունչի ամենէն կանուխ թարգմանուած մասը եղած է ան ընդհանրապէս: Չայն բերնուց գիտնալը մեր մէջ ալ կանոն և սովորութիւն եղած էր Միջին դարու մինչև վերջերքը. մեր ձեռագիրներուն յիշատակարաններէն մէկին մէջ, գրիչ մը Սաղմոսի գրաչափերներուն մէջ տարբերակներու բազմութիւնը կը վերաբերէ այն իրողութեան՝ որով Սաղմոսի ընդօրինակչները իրենց գործը կը կատարէին՝ լոկ ի յիշողութենէ, առանց բնագիր օրինակ մը ունենալու իրենց առջև: Այնպէս որ կարելի է ընդունել թէ Սահակ-Մեսրոպէ առաջ, բերանացի թարգմանողներու միջոցաւ Սաղմոսը, զոնէ եկեղեցւոյ մէջ գործածուած մասերուն մէջ, զուն ըսէ, զրեթէ ամբողջովին, վերածուած էր հայերէնի. ժողովուրդը զիտէր և կ'արտասանէր զայն բերնուց, ու Ոռոյթի մէջ, ուր Փարպեցիին և Նոյն իսկ Արծրունիին ատենին կ'երևի թէ զեռ մօտ չէին գործած գիրն ու զիրքը, տակաւին գոյ էր այդ անգիր թարգմանութիւնը:

Բայց, ամէն պարագայի մէջ, այդ ձևին տակ եղածը միայն Սաղմոսը պիտի եղած ըլլայ, այսինքն մասնաճանաբ բան մը, և ոչ թէ լրիւ Ս. Գիրքը, որուն ամբողջական անգիր թարգմանութիւն մը բնականաբար կարելի իսկ չէ ենթադրելի:

Աստուածաշունչի նախասուկեղարեան հայերէն գրաւոր թարգմանութեան մը վարկածը, զոր ոչ ոք մտաբերած է այսքան դարերէ ի վեր, իբր վեց տարիներ առաջ պարզապէս տարօրինակ մտայնութեամբ մը հրապարակ նետուեցաւ յանկարծ՝ Ամերիկաբնակ հայ մտաւորականէ մը: Այս վերջինը, Հարութբերտի համալսարանի բրոֆէսէօրներէն մէկին հողմէ վրաց հին գրականութեան մասին գրուած ուսումնասիրութեան մը եզրակացութիւնը սխալ հասկնալով, իբրևունք զգացք էր ինքզինքին խորհիլ թէ քանի որ վրացերէն Աստուածաշունչը հայերէնէն թարգմանուած պիտի ըլլայ, ըստ մատենագրական աւանդութեան, և սակայն այդ թարգմանութեան և մեր ունեցած գրաբար Աստուածաշունչին մէն մի գլուխին մէջ կ'երևին բազմաթիւ տարբերութիւններ, ուրեմն պէտք է եղած լինի Ե. դարէն շատ առաջ թարգմանուած հայերէն Աստուածաշունչ մը, անշուշտ նախամերոպեան հայկական շշանագիրներով զրի առնուած. հետեաբար և Սահակ-Մեսրոպէ, իրենց հնարած ստուերը և թարգմանած Աստուածաշունչը արժեցնելու և

յաւերժացնելու համար պէտք է ոչնչացուցած ըլլան հնագոյն հայ գիրերը և հնագոյն հայերէն թարգմանութիւնը Ս. Գրքին: Այնքան արտառոց տեսութիւնէ միայն ծնունդ առած այս մտածութիւնը, որ նենգութեան տխուր ամբաստանութեամբ մը կը ձգտէր արատաւորել մեր երկու մեծագոյն սուրբերուն բարոյականը, բարեբախտաբար խորոյն հերքուեցաւ պատուական բանասէրի մը կողմէ, որ պատճառաբանեց թէ վրացիքն Աստուածաշունչը անշուշտ թարգմանուած էր հայերէն Աստուածաշունչի այն յեղուածքին վրայէն միայն, զոր Սահակ-Մեսրոպեան դպրոցը աճապարանքով (= փութեանակի) կատարած էր նախապէս, և որ յետոյ, Բիւզանդիայէն ստացուած «ստոյգ» օրինակին վրայէն հանգամանօրէն սրբագրուելով, յանգեցաւ մեր այժմ ունեցած գրաբարին. իսկ այդ սարբերութիւնները, եթէ կան իրապէս, հետեանքը կրնան լինել այդ բանին միայն, ներկայացնելով առ առաւել Ս. Գրոց նախապէս՝ բայց դարձեալ Ոսկեգարու մէջ՝ կատարուած առաջին թարգմանութեան վիճակը: Հրապարակուած այդ տիեզծ կարծիքը, որ սկիզբէն իսկ չչարժեց արդէն մեծ շահագրգռութիւն՝ բանասէրներու մեծամասնութիւնէն պատասխանի պատիւին իսկ արժանի չդատուելով, իր ծնունդին մէջ իսկ մեռաւ, ու կը սիրեմ հաւատալ թէ անոր հեղինակը ինքն համոզուեցաւ նախ թէ Հայութիւնը ո՛չ իրեն սեպկական գիր ունեցած է Ոսկեգարէն առաջ և ոչ Ս. Գրոց նախագոյն հայերէն թարգմանութիւն մը:

Աւելի լուրջ է Ս. Գրոց ի հայ թարգմանութեան գործին վերաբերող միւս կարեւոր խնդիրը, որ ընազրի խնդիրն է, այսինքն այն հարցը թէ մեր Թարգմանիչները ի՞նչ լեզուով օրինակ մ'ունէին իրենց առջև, յունարէ՞ն թէ ասորերէն:

Շատ հետաքրքրական է զիտնալ թէ այս մասին մեր մէջ տարածուած տեսութիւնը ընդհանրապէս ինչպատ է ասորականին. Ասորերէնի Փեթրիպ կոչուած յեղուածքին վրայէն է որ առաջին անգամ, գրի գիտէն անմիջապէս ետքը, Ս. Սահակ և Ս. Մեսրոպ իրենց առաջին աշակերտներուն ավակցութեամբ ազգին սուլին այն թարգմանութիւնը որ «փութեանակի» կատարուեցաւ ըստ ժամանակակից պատմագիրներու, կոչուելու է Փարպեցւոյն, և զոր յետոյ իրենք դարձեալ սրբագրեցին յունարէն այն «ստոյգ» կամ «հաստատուն» կոչուած օրինակին վրայէն, զոր Նշնիկ և իր աշակերտակիցները իրենց հետ բերին Բիւզանդիոնէն դարձած աստենին, Սեփսոսի ժողովէն ետքը: Այս է հայ բանասէրներուն մեծ մասէն առ հասարակ ընդունուած կարծիքը, Ռորենացիէն սկսեալ մինչև մեր օրերը, բացառութեամբ մէկ քանիին միայն, որոնց մէջ էր նաև Հոգեւոյս Դուրեան Պատրիարք:

Հարցը իր էութեանը մէջ ընդունելու համար, պէտք է ի նկատի ունենալ սակայն ամենէն առաջ սա կէտը թէ Կորիւն, որ եղելութեան բուն ժամանակակից պատմիչն է, աշակերտ Սահակի և Մեսրոպի, և ինքն իսկ մին՝ Ս. Գրոց թարգմանիչներէն, Սահակի եկեղեցական գրոց գումարութիւնը, այսինքն եկեղեցական պաշտամունքի միջոցին գործածուած աստուածաշնչական գրոց հատուածները թարգմանելը յիշած աստին, խօսքը չընէր երբք ասորերէնին, և յունարէնէն կատարուած լինելը կը յլէր որոշակի. յետոյ, Մեսրոպի՝ Միջպետքի մէջ իր աշակերտներուն հետ Ս. Գիրքը Սեպկացէն սկսելով թարգմանելը աւանդած աստին կը հասկցնէ ինքնին թէ նա՛ ևս յունարէնէն կ'ընէր զայն, քանի որ զՀռուփանոս, որուն քով և անոր օգնութեամբ կ'ընէր իր թարգմանութիւնը, կը ներկայացնէ իբրև հելլենական դպրութեանց մարդ:

Դարձեալ, Դազար Փարպեցի ևս, որ Կորիւնէն ետքը իբրև ամենէն ժամանակամերձ պատմիչը եղելութեան, և եթէ ոչ ուղղակի Սահակի և Մեսրոպի աշակերտը, այլ իբրև անոնց անմիջական աշակերտաց աշակերտակիցներէն մին, անշուշտ բոլորովին իրազեկ էր մանրամասնութեանց, և այնքան խանդավառութեամբ կը խօսի Սահակի գիշերաջան տքնութեամբ Հին Կտակարանէն մարգարէութիւնները և նոր Կտակարանը ամբողջ թագմանելուն մասին, ի սպառ կը լռէ՝ նոյնպէս՝ ասորերէնին մասին:

Այս խնդիրը, այսինքն ասորերէնի այս հարցը առաջին անգամ մէջտեղ կը դնէ Ռորենացի, և անկէ վերջ Փոքր Կորիւն կոչուած գրքոյիլը, որ բուն կամ Մեծ Կորիւնի,

պատմաօր և ուրիշ անծանօթ աղբիւրներէ՝ յետնագոյն զրի՛ մը քաղուածօրէն կազմած մէկ գրուածքն է, և այս պատճառաւ նուազ վստահելի նոյն իսկ քան զՊրենացիի, ուրուն՝ բացի ժամանակի պարագայէն, իրբև Սիւնիաց զարոյցի պատկանողի՝ Աստուածաշունչի Սահակ-Մեսրոպեան իբր թէ « ք բազում մասանց թերացեալ » հայեցակէտին ևս պէտք է ուշ դնել, իր տեսութեան իսկական արժէքը կշռելու համար :

Մէկ կողմ գնելով սակայն ժամանակի և այլ հանգամանքները, նկատի առնենք ուրիշ կէտ մը . Պրենացիի, Փոքր Կորիւն և ստոնց հետեւողութեամբ մեր պատմիչներէն գեռ ուրիշներ ստորերէնի վարկածը կը դնեն սա տեսակ հիմի մը վրայ . կ'ըսեն թէ Սա-հակ հարկադրուած էր ասորերէն ընազդի գործածել, որովհետև այդ թուականին ինքը ապրելով Պարսկահայաստանի բաժնին մէջ, ուր Մերուսանի ձեռքով բոլոր յունարէն գիրքերը այրուած էին, զուրկ էր այդ լեզուով Աստուածաշունչէ մը :

Եթէ հարկ ըլլար հաւատալ նոյն իսկ զրոյցին՝ գրական այդ հրկիզութեան, որուն՝ առ առաւելն պատմագրական մատեններ պէտք է զոգ գացած լինէին, կարելի պիտի ըլլար սակայն միթէ հաշուել սա տեսակ մտածումի մը հետ՝ թէ իր ստացած բարձր կրթութեամբը յունական գրականութեան և մակացուքեանց մէջ թրծուած այնքան լիծ միտքի մը, որ պէտքի ոք էր Սահակ Պարթև, տրամագրութեան տակ հնար էր որ չզըտնուէր այդ միջոցին արգարև Աստուածաշունչի յունարէն թարգմանութեան Եօթանասնից օրինակ մը, կամ ուրիշ մը մէկէ աւելի միւս յեղուածքներէն : Տեղն է կարծեմ, կրկնել հոս նոյն ինքն Պրենացիի՝ ուրիշ պարագայի մը առթիւ ճշած սա բացատրութիւնը .

Հին և նոր բանասերներէն անոնք որ, համամիտ՝ Պրենացիի, աւելի ընդլայնուած սահմաններու մէջ կ'ուզեն փաստարկել ասորերէն ընազդի վարկածը, կը ջանան պատճառաբանել իրենց կարծիքը՝ յիշեցնելով թէ սահմանակցութեան և ուրիշ կարգի յարաբերութեանց հետեւնքով, ասորական աղղեցութիւնը կանխագոյն և աւելի հզօր եղած էր Հայոց վրայ քան յունականը, և այս՝ ոչ միայն եկեղեցական մարդկն մէջ, ուր պաշտամունքը և եկեղեցւոյ կարգերը և սուրբ գրոց ընթերցուածները այդ լեզուով կը կատարուէին, այլ նաև մտաւորական կրթութեան և զբաղան մշակոյթի տեսակէտով, քանի որ հայ եկեղեցւոյ ազգային ինքնութեան ճշգումէն և պաշտօնականացումէն առաջ ասորական լեզուն և դպրութիւնը տարածուած էին հայկական գրեթէ բոլոր գաւառներուն մէջ, ու Եգիպտոյ և Մծրիին զպրոցներուն շնորհիւ մանաւանդ տիրական ներգործութիւն մ'ունէին Հայութեան վրայ՝ ասորական լեզուն, գիտութիւնը, աստուածաբանութիւնը և կրօնական ուսումը : Այո՛, Ալեքանդրիացի, Փաւստոսի, Կորիւնի և նոյն իսկ Փարպեցիի մօտ բազմաթիւ են այդ ճշմարտութիւնը հաստատող ապացոյցները :

Այո՛, բայց իրողութիւնները զիտած ատեն պէտք չէ մոռնալ ոգին՝ որ հետզհետէ կը խմորուէր հոգիներուն մէջ և բնականոն ընթացքով մը նոր և խորհրդաւոր ուղղութիւն մը կը սկսէր առ անոնց : Այն օրէն՝ ուր հայ միտքը, Արեւելքի՝ իրեն համար այլ ևս մուտք և անհանգիստ դարձած իր կայանին մէջէն, իր նայուածքը գէպի արևմուտք դարձուց՝ աւելի մաքուր ոյժերու ակնկառոյց, այսինքն՝ Քրիստոնէութիւնը ընդունելէն ի վեր, այն օրէն՝ ուր ինքնութեան զգացումը աւելի վճիտ գիտակցութեան մը մէջէն սկսաւ իրեն շողացնել անկախութեան գաղափարը, անկիւս անուս հողեպէս գէթ սակաւ առ տակաւ խզուել այն նիւթական պայմաններէն, որոնք գինքը կը կապէին իր կայքին՝ իր միջավայրին հետ . մարմնով հոն՝ բայց հոգւով այլուր էր ան այլևս : Ի սկզբան, յարեաւ անշուշտ ասորական ոգիին՝ իբրև գաղափարին ոչ միայն հին և հզօր քաղաքակրթութեան մը, այլ մանաւանդ մեծ և կենսունակ եկեղեցիի մը՝ որ իր նոր կրօնքին առաջին ուսուցիչն էր եղած իրեն . բայց յորմահետէ ժամանակն ևս քաղաքական հանգամանքներ այդ ոգիին կամ գաղափարին և զանոնք արտայայտող կենսաքին՝ մտայնութեան՝ լեզուին և յարակից ուրիշ պայմաններուն մէջ իրեն ցոյց տուին երկդարեան և աւելի ժամանակէ մը ի վեր իր կենսաքին և ինքնութեան դէմ ուղղուած Սասանեան քաղաքականութեան գործիքները միայն, զազջ զգացումներու մշուլին մէջէն սկսաւ դիտել զայն . Ե . դարու առաջին քառորդին, անոնց գէմ իր կեցուածքը զգուանքի հար-

մազոր վիճակ մըն էր այլ ևս. Ասորերէնը «մուրացածոյ բարբառ» և «անլուր», այսինքն անիմանակի կը թուէր հայ մտաւարականին. ասորական դաստիարակութիւնը սրբազում թողակօք և հեռագնաց ճանապարհօք և բազմաժամանակեայ դեպքերմամբք» հալումաշ եղած կեանքի սպառում կ'երևէր անոնց. ասորի ուսումը «մեծազն և անօգուտ» աշխատանք կուգար իրենց. վերջապէս անոնց գիտութիւնէն բաժնուրիլը հաւատար կ'երևէր անոնց սի խաւարէ տանջանաց» զերծանելու: Չակերտուած այս բառերը, որոնք Փարպեցիինն են, կը պատկերացնեն ժամանակին հոգեվիճակը:

Ամէնքը այս ուղղութեան չէին համակրեր թերևս. կային հաւանաբար ուրիշներ՝ որոնք հակառակ տեսութեան պաշտպան էին, ինչպէս կը պատահի միշտ՝ հանրային կեանքի բախտորոշ իրադարձութեանց ընթացքին: Թէ արդարև կար ընդգիմազիբ կուսակցութիւն մը՝ կը յայտնուի պատմութիւնէն. Աղբրիանոսեան Տունը կամ Մանազկերտացիներու հոսանքը, որոնցմէ կաթողիկոսներ ևս ունեցանք Ս. Սահակէն առաջ և յետոյ: Բայց տիրող կարծիքը, որ գերակշիռ էր միշտ և յողթող դարձաւ յունասէրներունն էր: Աւ, ներքիլ կը գտնեմ խորհիլ, այդ կարծիքը կամ մտայնութիւնը կրնայ իր ազդեցութիւնը ունեցած ըլլալ Աստուածաշունչը հայերէնի թարգմանելու նման հրատապ կարեւորութիւն մ'ունենցող խնդրոյն առթիւ հետեւելի օրինակը նախընտրելու հարցին մէջ:

Բայց կայ ուրիշ պարագայ մը, որուն մէջ է՝ ըստ մեզ՝ առեղծուածին բուն բառնալին:

Ամէնքը, պատմիչք և բանասէրք, համաձայն են սա կէտին շուրջ թէ Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան վերաձեռնութիւնը կատարուեցաւ, ինչպէս վերագոյն յիշեցինք, յունարէն աստուգ և հաստատուն» օրինակի մը վրայէն, զոր Մաքսիմիանոս պատրիարքը Սահակ-Մեսրոպեան գլխաւոր աշակերտներուն յանձնած էր, ժողովական կանոններու հետ, և զոր աննշմ միասին բերին՝ Բիզկանդիայէն իրենց վերագործին: Այս վերագործը պէտք է պատահած լինի՝ ամենապիտանութիւնը 432ի ընթացքին. զի եփեսոսի ժողովը փակուեցաւ 431ի Հոկտեմբերի կիսուն. իսկ Մաքսիմիանոս Կ. Պոլսոյ պատրիարքի աթոռ բարձրացաւ նոյն ամսոյ 25ին: Միւս կողմէ, Ս. Սահակի վախճանը հանդիպած ըլլալով 436ի Սեպտ. 7ին, Ս. Կրոց երկրորդ թարգմանութիւնը պէտք է կատարուած լինի 432-436ի միջոցին: Ինչ որ ալ եղած լինի այս վերջին աշխատութեան ընդթը, վերաքննութիւն կամ վերաձեռնութիւն՝ այսինքն սրբագրութիւն, և կամ վերսին քարգմանութիւն, անտարակոյս պէտք է եղած լինի անիկա երկուքին, մեծագոյն սուրբերուն առաջնորդութեամբ կամ իրենց հսկողութեան ներքև միայն. անհրաժեշտ էր անոնց անտարակելի հեղինակութիւնը այդ պարագային մասնաւանդ: Արդ, ի թէ առաջին թարգմանութիւնը որ տեսած էր առ առաւելն աւելի քան տասնեակ մը տարիներ, եղած ըլլար արդարև ասորերէնի վրայէն, այս երկրորդը — լինելով յունարէնին վրայէն — պիտի լինէր գրեթէ նոր ի նորոյ թարգմանութեան զօր մը, կարօտ երկար ժամանակի՝ որուն բաւական պիտի ըլլային գծաւորաւ իսկ սրամազդելի երեք տարիները, և ալքանջան պատակի՝ որուն ընդունակ չէին այլևս աներկեանօրէն, իրենց մերձ իննըսնամեայ հասակին մէջ, Սուրբն Սահակ և Սուրբն Մեսրոպ: Եղածը լոկ սրբագրութիւն մըն էր ուրեմն, այսինքն նոյն լեզուով նախապէս կատարուած թարգմանութեան մը վերաձեռնութիւնը, լաւագոյն օրինակէ մը թելադրուած ուղղումներով:

Կը մնայ սակայն զեռ վերջին հարց մը. եթէ թէ՛ առաջին թարգմանութիւնը և թէ՛ երկրորդը կամ սրբագրութիւնը կատարուած էին յունարէնի վրայէն միայն, ի՞նչպէս բացատրել ուրեմն ասորերէնի հետքերը կամ եօթնամասնիցի հետ անհամաձայնութիւնները որոնք կ'երևին հայերէն Աստուածաշունչին մէջ, ինչպէս և երբայեցերէնի նշանները, որոնց անխարկած է Պայպլիհուզեան վերջին հրատարակութեան ծանօթ յառաջարանքը: Այս հարցը ևս, թէ՛ ևս ստուգիւ կարևոր և հետաքննական, բայց կը կարծենք թէ հեռու է անբացատրելի նկատուելու չափ կնճռոտ լինելէ: Ասորերէնի հետքերուն համար կարելի է մտածել թէ քանի որ Աստուածաշունչի թարգմանութիւնը, յառաջ քան գրաւոր կատարուիլը, երկար ատեն բերանացի կատարուած էր մեր մէջ ասորերէնի վրայէն՝

անոնց ձեռքով որ յատուկ կրթանքը ունէին այդ բանին, և որոնցմէ էին անշուշտ նաև անսոյ որ յետոյ գրաւորապէս կատարեցին զայն յունարէնին վրայէն, հաւանական է որ այս վերջինները կա՛մ ունակութենէ և ընպագարը աստրաբանութիւններ ցանցելն երբեմն իրենց գրչին ճարտուն վրայ, և կամ ասորերէն ընագիրն ալ բոլորովին աչքէ հեռի չունենալով, յունարէն ընագրին հետեւելով հանդերձ՝ երբեմն նախամեծար նկատեցին ասորական ընթերցումներ: Բայց, թերևս, թէ՛ ասորերէնի և թէ՛ երբայեցերէնի հետքերը միանգամայն բացատրելու համար աւելի բանաւոր նկատուի այն լուծումը, զոր նայա Ղ. Յովհ. Ջորայպետան՝ Աստուածաշունչի իր ծանօթագրանակը հրատարակութեան յառաջարկին մէջ, և անոր հետեւողութեամբ՝ յետոյ՝ Ղ. Զարպհանէլեան իր «Հայկական Թարգմանութիւնք» գործին մէջ կը ներկայացնեն: Ըստ իրենց, թարգմանիչ աշակերտներուն Բիւզանդիայէ բերած «ստոյլ» կամ «հաստատուն» օրինակը պէտք է մէկը եղած ըլլայ Պաղեստինեանք կոչուած յունարէն այն յիսուն կեստուածաշունչներէն, զորս Պամփիլիոս Վկայ Քիրիտոսնացի և իր շակիբորը Եւսեբիոս Աեսարացի զազափարեչ տուած էին իօթանասնեց ընտրելպոյն օրինակի մը վրայէն, բաղդաստական սրբագրութիւններով՝ ըստ այն նշանաւոր օրինակին, զոր Որոպինէս աւելի աւաջ կազմած էր երբայեցերէն և ուրիշ թարգմանութեանց համեմատութեամբ: Այս օրինակները, որոնք երբեմն կը պահուէին Պաղեստինու հետարիոյ մատնադարանին մէջ, Եւսեբիոսի մահէն վերջ փոխադրուած էին Կ. Պոլիս: Թէ Մաքսիմիանոս պատրիարքը այս օրինակներէն մին էր որ տուաւ Եղիշիկ, Ղևնդիկ, Կորիւնի և իրենց ընկերներուն, ըստ Ղ. Զօհրայպետանի՝ կը հաստատուի անով որ բրգածն կամ աստղանիշ կոչուած լուսնայքի կարգ մը շնանները, որոնք որովհենան օրինակին մէջ կային՝ իբրև համեմատական ցուցումներ, և նշուութեամբ փոխադրուած էին յունարէն օրինակներու մէջ, անոնցմէ ևս փոխանցուած են մեր հնագոյն գրչագիրներուն մէջ: Մտացի դիտողութիւն արդարև, որ բաւական կը լուսարանէ խնդրական կէտը:

Որեւէ հարցի մասին՝ որ դարերով մենէ յառաջագոյն անցեալի մը կը պատկանի, ոչ ոք անշուշտ իբրուունք կամ համարձակութիւն կրնայ զգալ բացարձակ եւ վճռական տեսութիւն եզրակացնելու, ո՛րքան ալ սուր և խոր լինին իր փաստարկութեան պայմանները. բայց ապացոյցները՝ որոնք յառաջ բերուեցան, իրաւունք կը թուին տալ մեզի խորհելու թէ Ոսկեդարէն առաջ ունեցած չենք զբաւոր հայերէն թարգմանութիւն Աստուածաշունչի, և իբրունք՝ աւելի քան հաւանական նկատուել թէ մեր ոսկեղէն այդ թարգմանութեան միջոցին, թէ՛ առաջին եւ թէ՛ երկրորդ անգամներուն, իբր բնագիրը գործածուած են յունարէն օրինակներ միայն, իսկ այս երկու թարգմանութիւններն ալ՝ զորոնք են Սահակ-Մեսրոպեան զարոցին, անզուգական զոյգին և իրենց աշակերտներուն:

Ի վերջոյ, ըսե՛նք թէ Հայերէն Աստուածաշունչը ութերորդն է Ս. Գրոց նախնագոյն թարգմանութիւններուն մէջ, եթէ ի նկատի ունենանք միայն Եօթնասնորդը (Ք. Ա. 285-247), Ատրակակ Բեշիթօմ (Ք. Վ. Բ. դար), Լատին իտալականը (Բ. դարու վերջերը), Յերոնիմոսեան Վուլկաթայինը, Ղպտականը, Գոթերէնը և Եթովպերէնը (չորրորդ ալ Դ. դարէն), իսկ 16րդը՝ եթէ նկատի առնենք տակաւին յունականներէն Ակիւղասեանը, Սիւմմաքեանը, Թէոդոտեանը, և ասորականներէն՝ Սինայական, Կիւրատորեան և Տատիանոսեան (կամ Քառահիւսեակ) կոչուածներն և, որոնց ամէնքն ալ Բ. դարու դործ և, որոնցմէ ոմանք լոկ Նոր Կտակարան են, և ուրիշներ՝ ամբողջական Ս. Գիրքէն հասակորները միայն, գէթ այժմ մնացածներէն զատելով, ինչպէս նաև Ղբպտերէնի երկու ուրիշ բարբառներով եղած թարգմանութիւնները, որոնք Դ. դարէն կը համարուին:

Եւրոպացի բանասէրներէն անոնք որ իրենց համար մասնագիտական պարագլուխ են ըրած աստուածաշնչական գիտութիւնները, և՛ յատկապէս՝ Աստուածաշունչի թարգմանութիւններու համեմատութիւնը, խորապէս ջերմ զննահատուութեան գատուներն ունին հայկական թարգմանութեան մասին Piques, Սորպոնի ուսուցչապետներէն, այնպէս կը նկատէ թէ հայերէն թարգմանութեան միջոցաւ կարելի պիտի լինէր նոյն իսկ վերուզգիւ

յուճարէն այն բնագիրը, որուն վրայէն կատարուած էր ան . ուրիշներ սթագուհի թարգմանութեանց կուսած են, նկատելով զայն հարողատ, վայելուչ, հողով և խղճմտութեամբ կատարուած գործ մը: Եւ արդարեւ, աննկարագրելի այն ոգեորութիւնը, որով ամբողջ ազգը սողորուեցաւ գործին սկիզբէն մինչ և վերջը, ահապէն զոհողութիւնները, որոնք երբեք չխնայուեցան՝ անոր ի գլուխ բերուելուն համար, իրենց բարոյական եւ մտաւորական մեծ արժանիքովը ամենէն աւելի կարկառուն անձնաւորութեանց լծուիլը աշխատանքին, այդպիսի վախճանի մը միայն պիտի յանգեցնէին գործ մը՝ որուն գաղափարը հաւատքէն, աշխիքն հոգեւոր կեանքի գիտակցութիւնէն էր թելադրուած անոր գործաւորներուն, և որուն իրականացումին ամենէն մեծ ոյժը եղաւ Աստուծոյ և ազգին սէրը միանգամայն:

Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը յաւերժական փառքն է զայն կատարողներուն անուան և յիշատակին, և անսովի պատիւը և ուրախութիւնը անոնց՝ որ ժառանգորդն են այդ մեծ հոգիներու անունին և արիւնին:

*

Նախագլխ չունէինք հայ գիրը, հայկական գրութիւնը, զորս ունեցանք Սահակի և Մեսրոպի միջոցաւ միայն. նախագլխ չունէինք, հայերէն Գիրքը, հայագիր Աստուածաշունչ մտածանք, ու մեր երկու մեծ սուրբերուն շնորհիւ միայն պարգևուեցաւ ըսել, մեզի: Անցնելով զի՞ր բառին երրորդ ատու մին՝ գրականութեան, կը համարձակուիմ ըսել, որ խորին համոզումն է թէ Սահակի և Մեսրոպի կը պարտինք սկզբնաւորութիւնը մեր գրականութեան, զոր չինք ունեցած անոնցմէ առաջ, այդ բառին ճշգրիտ նշանակութեամբը:

Այս նկատողութիւնը, զիտեմ, միտքերը անմիջապէս կը տանի հայ ժողովրդական անգիր բանասիրութեան բեկորներուն, զուսանական երգերուն, կոչուած նաև Գողթան երգեր, վէպի և վիպասանութեան, Զրոյցի, Առասպելի, երգ բանից, թուելեաց երգ, երգ պարուց և երգ ցցոց կոչուած և ուրիշ զանազան արտայայտութիւններու, զորս անցողաբար կը յիշատակէ Քորենացի, եւ որոնցմէ քանի մը կարճ եւ կցիտուր մէջբերուեցան ունին ինք պատմահայրը նոյն իսկ և մեր հին մատենագիրներէն Փաւստոս, Մազիստորոս և ուրիշներ. և սակայն, պէտք չէ մոռնալ թէ յառաջ բերուած այդ սակաւութիւ կտորները, մասնաւորաբար Քորենացիի ներկայացուցածները, կը բաղխին լուրջ աւարկութեան: Այսպէս, անոնց լեզուն, աշխիքն հայերէնը, կեղավարծ միայն կրնայ լինիլ. անհարելի է որ գրի գիւտէն կամ գրականացուած հայերէնէն բազում զարեի կառուած ժամանակի մէջ երգուած գիցավիպային երգեր, ինչպէս է զոր օրինակ ճերմակ երկին և երկիր»ը, կամ դիւցազնական վիպասանութիւններ, ինչպէս «ձեծաւ արի արքայն Արտաշէս»ը, երկուքն ալ ժողովրդական երգեր, գրական ողորկ և հանգրիճուած գեղեցիկութիւնները ունեցանային Ոսկեգարու հայերէնին. տարակոյս չկէ զիրենց յառաջ բերող մատենագիրին սրբագրութեան անցած են անոնք: Ինչ մէկ ժողովուրդի մէջ գրականութեան առաջ եղած հին հագներգութիւնները, զոր օրինակ, գրական շքեղանքու լեզուին հարթութիւնը և քերականական վայելութիւնը ունեցած են: Բաց աստի, չէ կարելի պնդել թէ ճերմակ երկիր»ը, վերջամասնութիւն՝ արդարեւ երկրածնական սքանչելի հրաշալվէպի մը, այլամբժօրէն հայկական խորքի վրայ բանուած յղացում մը ըլլայ, ինչ որ անհրաժեշտ էր, որպէսզի վէպը հնար ըլլար նկատել տարր գուտ հայկական անգիր գրականութեան, Պարոյ՝ «ձեծաւ արի արքայն», ինչպէս Հայկի, Արայի և Շամիրամի, Տիգրանի և Աժտահակի, Արտաշէսի և Արտաւազգի շուրջ կազմուած զրոյցներուն, զորս կը յիշէ Քորենացի, և որոնք յաճախ ի մէջ կը բերուին իրբեւ հատակոտորներ հայկական բանաւոր կամ անգիր գրականութեան, Պրոֆ. Հրաչեայ Աճառեանի հետ կարող ենք ըսել թէ «այդպիսի գրականութիւն ունի և ամէն անգրագէտ ազգ, զոր օրինակ այսօրուան քրտերը, զնչունները, լազերը, ևն»: Գուսանկան այդ հին երգերը չափով մը կը յիշեցնեն՝ իրենց երկրածնական, գիցավիպային եւ կիւցազնական իմացութիւններով՝ այն զրոյցներ, որոնց կը հանդիպինք Ասիոյ, Ափրիկէի, Ամե-

րիկիտ է Ուլկիանեան կղզիներու կէտ քաղաքակիրթ ժողովուրդներու կրօններուն մէջ: Միթէ կրնա՞նք բանահիւսական թէ՛ այն և թէ՛ այս երկերը համարել գրականութիւն... Ստորջ է թէ գրականութիւնը առաջին անգամ կ'երեւի ընկերութիւններու մանկութեան շրջանին, երբ մարդը կը սկսի համակարգել իր գաղափարները, և կը տիրանայ զանոնք արտայայտելու միջոցներուն: Անիկա, այդ գրականութենէն առաջ, անճիշդ և կոշտ լեզուի մը մէջ կը բռնէ կը սեւեռէ յիշատակիլի իրողութիւնները, ապազային կը փոխանցէ զիւրացներու, ժողովուրդի հովիւներու, ճիւղաշները նուաճողներու անունները. յետոյ, աւելի խիզախ շարժումով մը, կը նկարագրէ բնութեան մեծ տեսարանները, կ'երգէ պատերազմները, և օրհներգներ կ'ուղղէ աստուածներուն: Երբ զգայումի, մըտածման և անոնց արտայայտութեան հոգեկան աշխատանքը կը զարգանայ բնականոն կերպով, այնչափ որ այդ աշխատանքին գործողութիւնը իր մէջ կը ցուցանէ ընկերութեան նկարագիրը, այն ատեն է որ իսկպպէս կը ծնի գրականութիւնը, որ ուրիշ բան չէ ըստ ինքեան՝ եթէ ոչ ընկերութեան հոգիին պատկերը:

Բայց այս ամէնը բնական կանոնաւորութեամբ կը կատարուի բնութեան պայմաններէ, կեանքի պարագաներէ և պատմական հանդամանքներէ նպաստաւորուած կացութեան մէջ միայն: Ումէն ժողովուրդ անհրաժեշտօրէն կ'ունենայ անզիր գրականութեան կամ բանահիւսութեան այդ վիճակները կամ փուլերը. բայց ամէնքն ալ չեն տիրանար կամ հաւասար յաջողութեամբ չեն տիրանար բուն գրականութեան՝ գրաւոր զբոսականութեան նաստեղծութեան. ոմանք իսպառ չեն իսկ ունենար զայն. ուրիշներ՝ կ'ունենան ուչ կամ իրենց պատմութեան բախտորոշ մէկ վայրկեանին միայն:

Իր մար կռճղէն փրթիւնէն և իր բնաշխարհին մէջ փոխատնկուելէն վերջը, մեր ցեղն ալ ունեցաւ անշուշտ, ուրիշ ամէն ժողովուրդի պէս, իր անզիր գրականութեան հողովոյթը, յեղաշրջումի բոլոր աստիճաններովը. անոր հետքերն է որ պահուած են մեր հին մատենագրութեան մէջ, զէս ու զէն. ու թերևս նաև զեռ մինչև վերջը շարուհակուող ժողովուրդային Եռանդութեանց և զբոյնջուրուն մէջ: Բայց, պէտք է խոստովանիլ, անիկա չկրցաւ իր զարգացումը յառաջացնել բնական կանոնաւորութեամբ: Ստոր պատճառ եղան զլիսաւորաբար քաղաքական և պատմական պարագաներ. միշտ կողքին կամ ազդեցութեանը ներքե քաղաքականապէս և քաղաքակիրթապէս իրմէ շատ աւելի հզօր ազգերու, անիկա ընդհանրապէս չկրցաւ յասկանչական զիտագծութեամբ արժեցնել ինչպէս իր քաղաքական նոյնպէս և իմացական ինքնութիւնը, ծնունդ տալու համար ինքնայատուկ և գրական կեանքի մը. իսկ իր քաղաքական գոյութեան ամենէն ուժեղ և բարդաւած շրջանին, երբ ամենէն աւելի պիտոյ լինէր այդ բանին կարելիութիւնը, այսինքն Տիգրանի և Արտաւազդի ատեն մասնաւորապէս, Հելլենիստիկութիւնը ա՛յնքան խոր նուաճումով համագրուած էր արքունիքն ու, այսպէս ըսելու համար, մտաւորականութիւնը, որ միայն ռամիկ դասերուն մէջ ծաւալ գտած բանահիւսական գրականութիւնը՝ միջոց չունենցաւ պարզանալու, աւելի բարձր հոսանքներէ ազատ օգնչիւղով: Ու անզիր գրականութիւնը, երբ կը մնայ իր վիճակին մէջ, առանց նոր ու ազնուագոյն ներշնչումներէ զօրանալու, առանց ազդուելու ընկերային աւելի կարեւոր և բարդ երևոյթներէ, և առանց կարենալու նիւթ և մօթիլներ հայթայթել գրական եւ զեղարուեստական մեծ ծրագիրներու, հետզհետէ կը խորթանայ ինքն իր մէջ, կը փրթնոտին իմացումներէ իրենց միութեան գիծին վրայ, ու չի կրնար կազմել զինքը երկնող ժողովուրդին հոգուրդին պատկերը: Ու ա՛յս է որ կը տեսնուի հայ անզիր գրականութեան մէջ ոչ մէկ վէպ չէ հասած մեզի այնքան ամբողջ վիճակի մէջ եւ անկորուստ, չի ներկայացներ զինքը յազոյղ ազգին ինքնուրոյն նկարագիրը. վասնզի բերնէ բերան թուած թափած են իր ամենէն կարեւոր մասերը, առանց զիբի և գրական կանոնաւորութեան՝ անխամ և ցիրկացանաւած դրութեան մը մասնուած ըլլալով երկար զարբեր:

Գիրն ու գրականացած լեզուն է որ կը սեւեռնէ, կը պահպանեն և կը զարգացումի բնականոն ճամբուն վրայ կը դնեն գրականութիւնը, և այս՝ երբ այդ լիրը կը գործածուի իր սեպական լեզուով միայն: Հեղինակի մը՝ օտար լեզուով և օտար տառերով

գրած գործերը իր ազգային գրականութեան չեն պատկանիր. նոյնպէս նաեւ ազգային տառերով բայց օտար լեզուով գրուածները: Ազաթանգեղոս, Փաւստոս Բիւզանդ և Զեւոր հայերէնի Թարգմանուելէն ետքն էր որ սկսան պատկանիլ Հայ մատենագրութեան: Հայերէն գիրն ու գրաւոր հայերէնն է որ սկզբնաւորեցին և տեսականացուցին հայ գրականութիւնը. ինչ որ ըսել է թէ Սահակէն և Մեսրոպէն առաջ չկար հայ գրականութիւն: ՎՍ. Մեսրոպէն առաջ հայերէն գրականութիւն որոնելը, զոր իբր թէ շնջած ըլլար Լուսաւորիչ, այրելով բոլոր հայերէն գիրքերը, անմիտ հէքէտաթ մըն է միայն», ըստ Աճառեանի, և այն է ճշմարտութիւնը:

Ահա թէ ի՛նչ մեծ ծառայութիւն է այն՝ զոր Ս. Սահակ և Ս. Մեսրոպ մատուցին իրենց Ազգին և Եկեղեցիին և անոնց ապագային. բայց աւելի արգար պիտի ըլլար ըսել. ահա թէ ի՛նչ անուշ հրախտիք կը պարտինք մենք ազգովին, և պիտի պարտին մեր սերունդները, յաւերժաբար, այս երկուքին:

Անոնք է որ մեզի տուին հայ գիրը, գրչութեամբ յաւերժացած հայերէն լեզուն: Ըսուած է իրաւամբ թէ այն Ժողովուրդը, որ կորսնցուցած է իր քաղաքական կեանքը՝ բայց կը պահէ իր ազգային լեզուն, կը նմանի բանտարկեալին՝ որ ձեռքին տակ ունի իր բանտին բանալին:

Անոնք է որ մեզի տուին հայացած Գիրքը, գիրքերուն գիրքը, սուրբ Գիրքը, այն՝ սր առաքեալին խօսքով Վիպակատար զանձարան իմաստութեանն է, որ այս Ժողովուրդին մշտախոց սրտին սփոփանքի աղբիւրը եղաւ իր գոյութեան ամբողջ բնացքին, յաճախ մոռցնելով, անզգալի դարձընելով անոր՝ իր ազգային գոյութեան ընդամասամբ շքեւորուած կողմերէն իր հոգւոյն անցած կակիժը: Ասոր համար էր որ հայը, ինքը միայն, կոչած է այդ գիրքը Ասուածաւունջ, այդ բառին մէջ խորհրդաւորելով կարծես իր հատուկ մը թէ մշտապէս կենսագործող՝ ստեղծագործող զօրութիւնն է եղած անիկա իր մէջ:

Անոնք է վերնապէս որ մեզի տուին ունենալ մեր գրականութիւնը, բազմադարեան կեանքի մը ցոլացուցիչ, այդ ջղուտ, անդունուած, յաճախ մթին, բայց անշիջանուտ յոյսէ մը շարունակ փայլակուած, ընդհանրապէս տխուր բայց միշտ ուժեղ գոյութեան մը պատկերը, որուն՝ սերունդները, որոնք պիտի գան սերունդներուն ետեւէ, պիտի նախնի միշտ ուշադիր եւ մտախոհ, անկէ մեծ ճշմարտութեանց անաչառ գասը առնելու խզմտութեամբ:

Գիրքը, իր երբեակ խորհուրդին մէջ. ահա՛ մեծ զաղափարը, որուն պանծացուածով եկած ենք մեր որդիական երախտագիտութեան տուրքը ընծայաբերել զայն երկնող և գործադրող երկու սքանչելի հոգիներուն, հայ անունը և արիւնը 1500 տարիներ առաջ աննախընթաց և անհետևող բարձրութեան մը վերացուցած մեր երկու մեծ սուրբերուն, Սահակայ և Մեսրոպայ:



ՀԱՅՍՏԱՊԵՆ ԵՒ ՄՅԱՆՈՒՄԻ ԾԱԼՔԵՐ

ԱՍՏՈՒԱՄԱՇՈՒՆԻ ԶԻ ՏԻԵՋԵՐԱԿԱՆ ԼԵՋՈՒՆ

Աստուածաշնչական լեզուին գեղեցկութիւնը ամենուրեք ունի զոյացական բան մը, որ միտքը անմիջապէս կը կապէ իրերու խորքին, առանց թոյլ տալու անոր որ զօռնու գայն պարուրելով: Մարդ կը գրաւուի անով՝ զայն վայելելու և անոր վրայ փոքր ի շատէ հիմնալու ժամանակ բանեակէ առաջ: Սա՛ և նշանակելի է շատ որ՝ արևելեան այս լեզուն, արևմտեան երեւակայութիւններուն համար առաջին նայուածքով այնքան տարօրինակ, միևնոյն ատեն այնքան մարդկային եւ աստվածիկ այնքան տիեզերական է, որ բոլոր Ժողովուրդներէն, քաղցրաբարթութեան բոլոր ձեւերէն, բոլոր լեզուներէն, կիւրացուի շատ աւելի զիրաւ. քան մենէ նուազ հեռաւոր որ է ժողովուրդը եւ ո՛ր է է զարու լեզուն և զբաղանութիւնը: Ամէն ինչ որ՝ այդ սուրբ մատանին մէջ՝ մարդուն կը վերաբերի, ամէն ինչ որ մարդը կը նկարէ անոր մէջ՝ այնպիսի խորութիւն մը և պարզութիւն մը ունի, որոնց ոչինչ հաւասարած է երբեք. Աստուածաշնչունը՝ այդ նիւթերուն մէջ՝ տիեզերական լեզու է իտուած է: Աստուածաշնչունը, այս տեսակէտով՝ ինչպէս ուրիշ ամէն տեսակէտներով, յօրհուած է՝ մարդկային ազգին գիրքը լինելու համար:

Ա. Վ.

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ն Ո Ր Գ Ի Ր Ը

Իմաստութեան ճիւղաուղի ուխտաւորի մը հանգոյն,
 Կուգամ այսօր յիշատակիդ դաբիրին
 Ծընրագրելու երկիւղած,
 Ու լապտերիդ մէջ փառքի
 Հոգիս — կաթիլ մը արցունք —
 Հասկըջալու շիթ առ շիթ,
 Ինչպէս այրում մը սիրոյ,
 — Ձոհարանիդ բազինին:

Ո՛ր է վայրը քու ուխտիդ.
 Թէեւ անուն մը այսօր
 Քեզ դամբարան ցոյց կուտան:
 Նիւթն իր խորովը պատիր
 Երբ փարատի խորհուրդէն,
 Ի՞նչ կը մնայ մեզ աւանդ.
 Շիրիմներուն ի՞նչ յանձնել,
 Սա հոգիէն ու միտքէն,
 Որոնք մեռնիլ չեն կրնար:
 Գամբաններու ուխտերէն ան պարտասած է հոգիս.
 Ձի ծոցին մէջ իրենց լուռ,
 Սահմանափակ ու՛անցաւոր,
 Խորհրդանիշ մեծութիւնն է վըսահուած
 Հըրիտակ հին օրերու:
 Սիրուած սիրս մը իր վըրայ դամբան մ'երբեք չունենցաւ:
 Հակաս մ'ի՞նչպէս այնքան պերն ընդհողելու յանդրգինիլ...
 Ի՞նչպէս բանեղ հուր մը բօբ
 Ալապաստի շերտերու դանդիտին մէջ պատանքին...:
 Ու դարերուն յաջորդող միտքի կայա՛ն ցոյց տալ զայն.
 Յամառելով միշտ տեսնել ափ մը հողի արգանդին
 Մեր իմաստին, հանճարին անմահական մայրը մեծ:

* * *

Ո՛վ մեծ հոգիդ Մեսրոպի,
 Տառապակոծ անիւնիդ
 — Երազներո՛ւն պահապան —

Կ'ուզեմ ֆանդել ֆաբերու կոյսը անուֆ,
 Զինչ պահելու մեր հոգիի մասեանին
 Արձագանգներն արծաթեայ:
 Հանգըստարան թող եզի
 Ըլլան սիրտերն բաբախուն
 Զաւակներուն ֆու ազգիդ:
 Ու ամփոփուի անիւնիդ
 Անթեղն ոսկի, սա՛ւրբ շամանդադ,
 Կահոյրին մէջ իմաստին որդիներուդ ֆու հըպարս:
 Ու ֆո սիրտիդ հեւեբէն
 Գուքն ու գորով,
 Ըսուերակոծ մեր նակասին,
 Տեղան առաս,
 Տեղան անվե՛րչ,
 Զերդ մանանան իսրայէլեան:

Անապատի մէզն ու խաւար
 Փաթթեր ուղին նակասագրին հոգիներուն մեր առջեւ:
 Ու Արեւոյսը Յոյսին
 Կը զըլանայ ոսկի խոփովն
 Փեռեկել մուքը դարերուն
 Մեր աշխարհին:
 Լուսագըմբէթ երկինքներու զաղաւարին ներեւէն,
 Ուր կը հանգչի հոգիդ անֆուն,
 Տաղարանուած գոգն ասուածեան
 Հըմայֆներու,
 Պասուէ՛ ամպերն ու նայէ վար,
 Ու հոգիիդ այրումէն
 Թող հուր ցոյայ
 — Հըրեղէն սիւն մեր օրերու երազներու Քանանին:

Երկնակայան դիտարանէդ
 Կը տեսնեմ եեզ
 Ամեր առաջ, երեք հընգեակ դարերու,
 Մագաղաթին վըրայ, լուս՝
 Կը յամառիս երազիդ մէջ
 Քեզմէ խոնարհ
 Անդընդախոր իր անկումին ֆալող ցեղիդ անգիտակ
 Հընընումուֆով խորայոյզ՝
 Զաւակներուդ
 Ոսկի կամուրջը կամառել:
 Կը տեսնեմ եեզ
 Արգոնաւորդ մը իիզախ,

Տառապանքին մեր ցեղին
 — Տեսիլքին լոյս բեւերով —
 Հոսանքն անեղ պատարելու հիգիդ մէջ:
 Ու սրբմութիւնն է համակած քեզ կըրկին,
 Լոյս Աւետարհի մ'առնքեր
 Դիտելով խոր Աւետարհ մ'համակ ամպամած,
 Որ հողերուն գուղձերուն մէջ է թաղեր
 Իր պապերուն հեքեաթն ոսկի,
 Յիւսակները բեհեզուած:

Աղօթքիդ մէջ խրնկապատար,
 Անդամումնիդ մէջ հըսկայ.
 Յեղին վիւսն է
 Զոր դարերու զերդ Պատարագ
 Կը վերբերես Աստուծոյ,
 Ու երկու բառ, զոր կը լըսեմ դեռ հիմա,
 Կապուսագեղ շրթունքներուդ.
 «Ա.հա՛, Աստուած, զոհարանիդ իբր ընծայ,
 «Ա.հա՛ ինչ որ կը բերեմ.
 «Հին դարերու ամբողջ արցունքն եմ ամփոփեր
 «Զոյգ ասիերուս մէջ գողողջ.
 «Ա՛յս է ընծաս, զայն վերածէ
 «Իմաստութեան լոյս հեղեղին,
 «Ու սա ներմակ քարէսին վրայ դրոշմէ
 «Տառերն Հայուն, գիրը ցեղին տառապող,
 «Որպէսզի լայն բացուին դուռներն
 «Տանարներուդ իմաստութեան,
 «Երգելու փառիդ, օրհնելու քեզ յաւիտեան:»

* * *

Արեալոյսին յաջորդող ժիւն է խաւար.
 Այսօր կ'ողբայ ցեղն համայն,
 Յիւսակիդ երախտիքդ կապարած:
 Ու մենք այսօր, որդիներդ,
 Հին օրերու քու հոգիիդ անժառանգ,
 Հողմակոծուած ու բեկբեկ,
 Առագաստին հոգիներուն մէջ թբուառ
 Զունինք կայան մը բախտաւոր.
 Տե՛ս, խորակեր ենք, աւա՛ղ,
 Քու փառքերուդ ոսկի գօտին ծիրանի.
 Խուժանը հիւր ուզեց անունդ իսկ մոռնալ
 Օ՛հ, ներէ՛ դուն, զաւակներուդ մըսամուր:

Պատճառ՝ ամպերն ու նայել վար,
Երկնակայան դիտարանէդ,
Հոգիդ դարձեալ թող խուզարկի
Լուռ ամայֆները երկինքին.
Բերելու մեզ նոր սիւղղորայ
Հոգեկորոյս զաւակներուդ:

Նոր այբուբէ՛ն մը հիմա
Տեղացուր մեզ:
Հոգիներուն մեր ամուլ
Փայլասակէ
Ապտպուած հուրն երկինքին,
Նոր խորաններ կանգնելու
Անզուսպ դարուն փլասակներուն
Մեր վրայ:

Նոր այբուբէ՛ն մը հիմա
Քու հոգիիդ արեւէն
Տեղացուր մեզ:
Զի չենք ձանջնար, աւա՛ղ, բու գիրն ու կըրակ.
Մենք ապերախս ու ապիրաս ծառաներ,
Ըսպառելէ վերջն անխընայ
Գանձերդ ոսկի զոր դարեւէն կորզեցիր
Ու յանձնեցիր մեզ աւանդ:

Նոր աթուրթայ, սո՛ւրբ հայր, սո՛ւրբ հայր
Մեր կործանած աչկերուն:

Պ. ՀԱՅԿԱՉՆ

Երուսաղիմ

ՀԱՒԱՅՔԻ ԵՒ ՄՏԱԵՈՒՄԻ ՑՈՒՔՆԵՐ

Կ Ե Ա Ն Ք Ի Ն Գ Ե Տ Ը

Իբրքը մտանէ գիտողին համար՝ ջրիստոնէական կեանքը մի և անբաժանելի է իր գոյացու-
թեան և իր ընթացքին մէջ. ու նա միայն որ կրնայ գետ մը իր աղբերակէն բաժնել եւ
մեղի ցուցնել թէ ո՛ւր կը վերջանայ աղբիւրը և ո՛ւր կը սկսի գետը, նա՛ միայն պիտի կարենայ
նաև բաժնել հաւատքը իրմէ հոսող կեանքէն, և մեղի ցուցնել թէ ո՛ւր կը վերջանայ հաւատքը եւ
ո՛ւր կը սկսի գործը: Թէ գետը ծառակի կամ ձոր փորէ իրեն համար, թէ հոսի անզգալի վայր-
էջքի մը վրայ կամ ջրվէժներ ժայթքեցնէ, թէ ուղեան վազէ ամենէն ուղիղ նամբով կամ հաղա-
բուստէ կ'ստոյաններով, թէ ամբողջովին պարփակուի միևնոյն ջուրին մէջ կամ բազմաթիւ զանա-
զան ջրանցքներու մէջ թափէ իր ալիքներուն առատութիւնը, միթէ միշտ, իր աղբերակին մօտ ըլ-
լայ կամ հեռուն, նոյն գետը և նոյն ջուրերը չէ՞ ան: Հոգևոր կեանքն ալ գետ մըն է, որուն մէջ շար-
ժումը, վանդաւածը, ուղղութիւնը, ափուսքները կրնան փոփոխուիլ, ամէնքը, բացի նոյն ինքն գե-
տէն: Յաւիտենական կեանքի ցայտքը խորհրդապատկերող այդ ջուրը կրնայ անուն փոխել իր ըն-
թացքին մէջ, ինչպէս գետ մը յանախ կը փոխէ իր անունը, և կոչուի զզջում, դարձ, որբացում.
հաւատքն է որ իրապէս իր մէջ կը պարունակէ ջրիստոնէական՝ կեանքին բալոր տարբերը:

Պ. Վ.

ԱԶԳԱՅԻՆ — ԳՐԱԿԱՆ

Հ Ր Ա Շ Ք Ը

(ՄԵՐ ՕՐԲՐՈՒ ՏՐԱՄԱՆՍՈՒՌՓԻՒՆ)

ՀԱՏՈՒԱՄԸ^(*)

Բ. — Քարգամանութեան հարցէն անկախաբար, ներքեցէք որ չհասկնամ ձեզ:

Ա. — Վասնզի չէք ուզեր բաժնուրի ձեր տիրական եղանակէն. որուն անունն է իրապաշտ աշխարհահայնացք, այսինքն փաստի, ճոզիւմէնի, թիւի, խեցիի գիտութեան: Զեզի համար քաղաքակրթութիւնները ուրիշ բան ըլլալէ առաջ հնադարական թանգարաններ են: Ու զժողովուրդը միտք ազգ մը քառեան յարգարանքի մը մէջ յատկանշել ուզող մեթոտին:

Բ. — Կուշտ ենք գրական քննադատութեան ատեն ու քմահաճ տարազներէն, մասնաւոր մեր մէջ ուր առտուն կանուխ ելողը տեսութիւն մը ունի քշիլո՞ք:

Ա. — Մենք այ՛ մեր ֆրազաբանութիւնէն, ինչ մեր խոսակցութիւնը ունի այլապէս աստիճանի բովանդակութիւն ինչպէս աստիճանի է ըստ: Միայն կարեւոր է զայն չտարածել: Անոր կորիզը մեր գրականութեան սկզբնական շրջանն է... Մայր գործը՝ Բարգմանութիւնը Աստուածայունչին զոր ընդհանրապէս կ'ախորժին սկիզբ մը ընդունելէ: Ինծի համար աւելի հանելի պիտի ըլլար զայն լրում մը դասել:

Բ. — Նոր չէ որ մային էք փարատաքին:

Ա. — Մի յախուռն վերահերով վերաւորէք լրութիւնը Ես խոսակցութեան: Զեր ուշադրութեան կը յանձնեմ այն մեծ բայց պէ՛տք եղած լրջով չլուսաւորուած մեր Դ. րդ դարը որուն մտքով տեսողութեան մեր երկրիւր երկունքը ապրեանա այդ մեծութեան, զմայիւրի, հէքեաբանակ, հոկայ գործարքներու երկամ կորովին, աննաւարացութեան, ոգեղինող կրակիզման հեղեղին ընդմէջէն:

Բ. — Այսինքն:

Ա. — Ամբողջ տուն մը հայրապետներու, հրահայն մը սիրտը առնող: Որոնց տեսչածագործ մասններուն տակ մեր երկրիւր գէ՛մք, հոգի փոխեց:

Բ. — Իրաւ որ տարօրինակ էք: Զէ՛ք ներքը մեզի այլ ուսումնասիրած ըլլալ մեր պատուութեանը ու հաստատ յայտարարելի մէջ նման բան մը չեն ըսած մեր քրնիկները ձեր սկնարակն զարկն:

Ա. — Կարելի ու ընակա՛ն այդ յայտարարու-

թիւնը անոնց բերնին որոնք գիրքեր կը կարգան իբր երկատարած մարմին, զանց ընելով խորքի տարածութիւնը: Ասիկա թերեւս պատճառ՝ հասկնալու այն տարբերութիւնը որով զ դասուսինք իրարմէ: Այդ գարուն ու անմիջապէս յարգի սկիզբին, Աստուածաշունչը մազադաթ ու հայ գիր ըլլալէ առաջ, հայ խոսք է մեր բեմերէն, թերեւ հայ սիրտ այլ մեր կործքներու ներքեւ: Մեր բեմերը՝ քարայարգար կառուցիներ ըլլալէ առաջ խորհուրդի աշտանակներ, ուր այրեր ու ճննեհերի է մեր հոգին իր դարաւոր ձեռքաւոր ի վեր, մաքրուելու, բիւրեղանալու: Զէ՛ որ մեր տանքները մեր մեհաններուն աւերեներէն ամբարձան:

Բ. — Քրիտանէութիւնը:

Ա. — Սպասեցէք, Մեր տանքները մարմարեայ չէնք ըլլալէ առաջ, մեր նահատակներուն մարմինները ամփոփող զղումի քարէ կայսակներ են, քիչամ մեր երկրին աչքերէն: Անոնք մեր նորոգուած, այլապէս, յերմացած գգայնութիւնը սեւեռող խորհրդանշաններ են: Գիտէք հարկաւ որ զար մը ամբողջ, բրիլի մեծին, մենք փնտաւցիլք մեր երկրին զեղեցկագոյն կայքերը, քրտաուղ կատարները ու ամենէն խոր թեւորդիլ ակունքները որդեգրի անոնց վրայ թառի բեքներ մեր նորոգուած հոգիին ապանինները, մեր տանքները լուրջ բայց ժպտուն, փորձարարիտ բայց թեկըր վեր, գարգմանակաւոր ու թեթեւ, թռչելու մշտապատրաստ, իրենց կաթողիկէներուն սուր ուղեգրող խուլագիւղով մեծ հերկուր մեր լեռներուն, լուիւռ համար մայրը Անոր որուն բացիը էինք մեր երակները, երբ արդէն հայակապ սկիզբով մեն այլ բունարարած էինք այդ երկրիքին զուները:

Բ. — Իրաւ որ անհասկանալի էք:

Ա. — Մենք խորտակեցինք այդ երկրիքին պարտպանը ու մեր մայր եկեղեցիին համար բռնի, յայտակապէ մեզի համար անկէ վար բերնիք, ինքեցեցինք միածին Որդին: Որքան խորութիւն կայ երբեմն փորձուող էջի մը անդունդն ի վար մեր անմտան քրտիկներուն մէջ: Միայն զայն տեսնելու կարող զգայարանքը այլ բրթապա՛հ է մեր մէջ, միշտ մեր զեզմանուժով, չընելուիք, իմաստուն պարուն: Ասկէ յիսուն տարի առաջ չկար հայ պատանի մը որ յատակ չտեսնէր միտքին մէջ երկրիքին այդ բացաւիւրը ու ինչեղ անկէ Աստուծոյ Որդիին: Այսօր, զժողով է մեզի կարգացնել Ագաթանգեղոսը. զժողով մասնաւոր սնոր խորհուրդը մարդկայնացնելու անկար: Եւ արդէն որքան պարզ է անիկա անոնց համար որքան չին կորսնցուցած թեւեղ իրենց հոգիներուն, զանոնք զգուշ պանելով գիտութեան կրակէն: Լուսաւորչի անսիրքը ուրիշ բան չէ եթէ չէ մեր ժողովուրդին երկրորդ հոգեկրթութիւնը: Ու էջմիածինը արտակարգ անուն մը չէ, հէքեաբանի հովովը մեր բերուած՝ երկրիքէն, այ՛՛ կառապար մը, քանդակ մը, ստարգանայական գէ՛մքը մեր հոգիին յատուկ մէկ կողմին, անոր՝ զոր պիտի պանելք զարեւրով: Հրեաներուն տեսարան պաշտամուռներն մէկ փոփո-

(*) Զեռեւար հասուած մքն է այն քրտախորտութեանը զոր Պ. Օսական պատաստած է Ս. Արտոնոյ սպարմանէ յետ: Դասարանակի Յոսեփիական հասո՞րն համար: Հնա դրուած այն հասո՞րքը արտամուռն է ժառանգաւոր սանքու կողմէ, յալիս Զի ին կասարուած Յոսեփիական երկրորդ հանգիսթն մէջ:

Պ. Խ.

խակը, նոյն ատեն՝ գեղեցիկ, սրտառու, բար-
տորեն ազգայնական մեր խնամա՛նքը, մեր
կա՛ջը՝ մեզի հախար Աստուած ինչեղեղեւ: Մի
եկեղեցիքին նախանձանկով: այսամբո՛ւ, ան-
կախամոլ կեցու՛ածքը: Բառ մը երբեմն ընդար-
ձակ է երկրի մը լափ: Ու ստանցե՛ւ մէկն է ա-
նկհա: Այո՛:

Բ. — Եսբուռեանկեղեք:

Ա. — Ուշագրաւ չե՞ որ նոյն ատեն ինչե-
լաւ համար Միածինը ընտրէ մեր երկրին սիրտը,
անոր ամեն կեցոյնը դաշտափայր, անոր համա-
պատկերներէն ամենէն մեծափայլունը:

Բ. — Դրականս՝ թիւն ալ կ'ընէք:

Ա. — Չմմանելով մեզի որ այլիս մտցան էք
ձեր երկրի՝ զգայնութիւնը, օտարաստանի ձեր
զգայնութիւններուն մարդը դառնալով քիչ քիչ
ու չէք իտր՛իք թէ այն աչքերը որ կը կրէք դա-
րու շարունակ յոյս են առեք սրբազան հարաա-
բայտութիւնէն որ լիռներունն է Հայաստանի:

Բ. — Կուշտ ենք այդ շրջուած բովանդակէն:

Ա. — Երանելի օտիւտարիք, որոնց անունը
թիւն է, մուր, երկաթը, փղաքը, ածուխը,
Որոնց հողին այլևս սեղան զար է դարձեր մար-
մինի երակներուն մէջ: Դուք այդ բովանդակը
չէք իսկ հասկցած: զայն ուրանալու համար:
Վասնզի ձեր հայրենիքին զգայնութիւնը առեք
էք գիրքերէ, երբոր չըբրորդ պարկերբերէ: Մեծ
զեղչքեր կը միջամտեն ձեր մանկութեան է ար-
դի հաղատ, անզգամ անհայրութեան մէջտեղը ու
չէք անդրադառնար ձեր անդաման խնդու-
թեան, բուսութեան, օտփակութեան երբ մեզ
խռովող մտապատկերները կը ծաղրէք այսքան
թեթեւութեամբ: Մեքենայի, ամուսինի, բատիոյի
զար: Անշուտ: Արտեհ՛ալը: — Օ՛ տղջ խաղա-
լիքը, նախամարդուն մեղքերէն մէկը: Գրակա-
նութի՛ւնը: — Անխելքիւններ, անծառանգ ըը-
նաններուն, անօթութեան քնարերգուներու ըը-
բաղումը: Անախրոնի՛զմ: Ոչ, ազնուական պա-
րոնս, ո՛չ: Տակաւին այսօր ինչ որ պայրիուն
մէջ համ էր, չեմ ըսեք իմաստ մը կը կաթէ:
գործնալ անկէ կուգայ: Առանց խանդի եւ ա-
ռանց արքանքի, առանց թիւի ու առանց ժը-
պիտի, առանց սիրտի ու առանց հաւատքի — բա-
նը տարածեցէք շատ աւելի անդին որքան ս-
փըր են ընել ձեր ականջները: — առանց բա-
նատեղութեան, այն կենքըր ակառայի, կրա-
կի, ալիքի ու սրբանի սխիթեմ մըն է միայն:
Ինչ որ այս աշխարհին մէջ մեզ կ'ընէ բույէ մը
գիտակից թրթրի, կայալի մը՝ անբառութեան
խորհուրդէն փրցուած ու գրուած մեծ իմաս-
տին հառաքայնութեան ընդդէմ, ինչ որ մեր կա-
նի մէջին կը ձգտի երկարիլ ու տիեզերքին
բաւիղները միանիլախ խաղաղկիլ, կարճ՝ ան-
զոհը որ մեր հակաազգրիւնն է, անհունութեան
մէջ նետուած փրբանքերուն անբարեկեցի ճա՛մ-
բաներու եղբրքին, այս բոլորը կ'ենանքն քաղց-
րագոյն սուգերր, կը կուգան նոյն ատեն ապրե-
լուն ազնուական քանի մը նախապայմանները:
Այդ ճամբով մեզի հասնող ամեն շամանդայ մեզ
կը յուզէ: Բայր կրօնքները բանասեպծութիւն-

ներ կն, այդ անհասելի ճամբուն անբաւ ափո-
ներուն ուղղուող Նախարարը՝ արուեստի բոլոր
ձեւերուն, որոնք նոյն ճամբուն վրայ կ'ըջ շա-
ւիղներս Ունի՛ք, այսօր իսկ, ձեր գիտութեան
բոլոր զեղծմներուն, երեսակայութեան բոլոր
մետաղ լեկերուն ձեզի արտօնած մեծա՛նաստ
ստուգութեանց հակառակ, բա՛ն մը, որ մտակը
զրուէր, օրինակի մը համար կաթողիկէի մը խոր-
հուրդին վայ է մեզի քանի որ անկարող էք
այիսօ երկինքներ բանայ ու ճաննալ մեծու-
թիւնը զգացումներուն որոնք Աստուածներ կ'ի-
նչենն: ու այնամտաւ կ'երկրի մը ամենէն ըը-
քեզ կայքերու շուրթին մատուաներ, վկայա-
բաններ, եկեղեցիներ, ազամանք գահարատու-
փերու նման շարիշար վրաման կը հանեն: Դ-
գարը մեր հողիին սակեղարն է, քանի որ ան
կազմեց գործիներուն այդ ձեաները զոր մնա-
եալ զարեքը պահպանել միայն ձգտեցին: Ան կը
գառնամ կարեորին: — Ունի՛ք, ձեր բոլոր զար-
գացումին է աղբրներուն Նայաստուին իսկ մի-
յոց մը արդէ՛զի կէս գարու առողջութեան մը
վրայ կ'ուշ, տղեղ, սախալե թանձր պարեղով
զարնուած դանգուածն կարենալիք երեսն հա-
նել փարձու. Կուշտ, նուր, խորապէս արուես-
տագէտ այն զգայնութիւնը որ մեր նորգոյնու-
ած ժողովուրդները պիտի ըլլաւ...
Բ. — Միշտ բաշխի՛չը լինէ Նորհներուն:

Ա. — Ի հարկէ: Մարդ չի հաւատար իր շու-
սածին կամ չկրցածին: Չեւրի կը մնայ կարալ
Փաւստոսը. Ազատանգեղոսը, բայց մանասանը
Աստուածայնուէլը:

Բ. — Այսինքն գիրքեր որոնք մերն ալ չեն:

Ա. — Կուգամ այդ հարցին ալ ժտեմալու:
Բայց ասոյէ առաջ՝ կը փուլած յայտարարել զա-
նանք բուրբոյին մերը: Այդ երեքին մէջ ալ կը
ներկայանայ, իր ամենէն պարզ, անկրթանի
մեկն մէջ՝ մեր անդրանիկ քաղաքակրթութիւ-
նը, մեր հողին այնպէ՛ս՝ ինչպէս ելած է անկեա
Լուստորջի ըտրայնէ, այդպէս մաքուր, պարզ,
միակտուր, իր երկայնութեան ամբողջ շաղը,
շամանդալը, աղուամաղը վրան, այսպէս ըտեղ
համար: Ոչ մէկ գիրքի մէջ այս հողեղինակը
այսքան հարազատ է որքան առաջին երկուքին
մէջ: Ան Աստուածաշունչի թարգմանութեան
ալ, անկախաբար հարազատութեան հարցէն որ
անոր փոքրագոյն բաժանիքը եւ նետեալոր
պահած պարագային ալ փոքրագոյն թերու-
թիւնը պիտի կազմէր, իբրդուսթիւն մըն է շատ
աւելի խոր ու ընդարձակ քան ինչ որ պիտի ու-
ղեր ատենը: Ինիթի վրայ քանի ձեր տրամաբա-
նութիւնը: Անիկա հայտնութիւնն է ամբողջ: Իր
փառքի ծայրակետին:

Բ. — Երբ իր կապուրները խամանիկի պէս
կը զրուին ու կը հանուին...
Ա. — Զեղին միշտ հպատակ չէ երևին:

Բ. — Առանց ուժի, անկախ հայրենիքի մենք
ներքեցէք որ ըլմբունենք քաղաքակրթութիւն:

Ա. — Եւ սակայն ձեր ըլմբունելով անկեա
լի զազրիք ըլլալէ: Նուաճուած ժողովուրդնե-
րուն թիւը չէ որ փաստը կը բերէ նուահողին

մշակոյթին: Ըստ վարկածին ներկիցները, Թիմուր-ները, Թուրքերը այնքարհի մեծազայն մշակոյթ-ները պիտի ներկայացնէին, քանի որ ձեր նախապայմանը ամենէն շատ ասոց ժամ տիրական կերպով ի յայտ կեաւ: Այս՝ Մշակոյթը հողին քաղցրացումն է, ազնուացումն է, երկայնացումն է որը չպիտի: Մշակոյթը նախ ներսէն կը խմբուի ու իր պատմանները կը բերեղակերպէ այդ ներքին հուրքով: Տանար մը գեղեցիկ է ոչ իր մեծութեամբ, կարգաւնեւրում խրատութեամբ, քանդակներուն պատգամներով կամ փաստովը, այլ նիւթէն վեր թէն. անկէ բերող այս հոգեկանութեամբ որ զինքը ստիք հանող ուժին Թարգմանութիւնն է նախ Գիրք մը գեղեցիկ է ոչ իր պարունակութեան համ ատաղձով, այլ կերպովը որ այդ ատաղձը ազատած է նիւթին գերութիւնն ու դրած ոգեղէն իրացում. ներսէն փառարանին: Ան այս ստուգութիւնն է որ կը փրկէ Աստուածաշունչը:

Ք. — Թարգմանութիւն մը միշտ, միշտ փոխառնում բան մը:

Պ. — Օրը, ջուրը փոխ չեն առնել մարդիկ: Այդ մատանին պարունակութիւնը կը պատկանի ոչ թէ այս ու այն ժողովուրդին այլ Աստուծոյ որ մարդակերպական յլացքէն աւելի ընդարձակ է իր այդ առուժին մէջ. անիկա հոգեկանութիւնն է, քանդակը մեր ծարախն դէպի մեծ անշարժ, խորհրդանշանը մեր մէջ խըլըտուղի հեղի անդտին, մեր գիտնալու, բարձրանալու, մաքրուելու անհուն ըզմաստութեան: Ձի բաւեր փակել իր աչքին պատուահանները չէի կայս պտտուռ համար ձեր ստգերն ի վար ու վեր փռուող տիեզերքին: Այս այդ անհար, աւելի քան իրական ու սպասնային: Աստուածաշունչը մատանն է այդ անդտին որ սեփականութիւնը չէ այս կամ այն ժողովուրդին: Ապացոյց՝ — Այդ անդտին անճանաչելի ըսուելու չափ կայցեութիւնը երբ ընդգրկէ յեղուցեալ մեր բարբառին, չակառակ այդ ընդգրկել այնքան այլամբժոթօրէն ցեղային, ազգայնամոլ քայնին, ու տեղի, անձի, մտայնութեան այնքան մեղի նեւաւոր, օտար խտրանիւններու, դիտցէք որ անոր Թարգմանածայ ընթերցուածը մեր հարազատ խորպպէս կայալուելու ստեղծմաններն չի ստրբերի բերեք: Երբ է՛րարտասանեմ, ամենէն աւելի հրէութիւն հասող ու երկեակը

«Յն ԲՈ, Ե՛Ր, փառաւորեալ է զօրութեամբ, «Յն ԲՈ, Ե՛Ր, խորանկեց զբեմամբ...»:

Իմ մտքն չանցնի բերեք սեմակներ որ թըռցուցիք իր բերնէն ապ կըլը, այլ ի՛նքը, հայ ժողովուրդը որ իր սուցնայներուն, բազմահարկը Թնամինբրուն դէմ, իր ուժերէն ձեռնթափ, իր ապաստանը կը փնտռէ վերնաստան ալին մէջ:

Ք. — Անկարծձ մտնուշա ու այն եղանակով: Որ առնուազն գիտական ըլլալու ընդհանրութեան մը օւելի: Տքամարտութեան այս կերպը ցիւղէք որ կը ծառայէ մասնազարբար մեր օն-օսիկաններուն: Այդ հանրացումը առաջին համբան է ուր պիտի հարթուին ցեղերու զանազանու-

թիւնները եւ որ պիտի կազմէ իսկպպէս Աստուծոյ ժողովուրդը, այդինքն դիտութեան ժողովուրդը: Դարմանել, մեղի հետ, մեծագոյն սխալը զոր ծուռ մեկնումն սկզբունքներ այնք վիրածեր են տիրական էլ մարտութեան: Սեղալին ազգայնականութեանց հեռուհեռո՛ւ աշտուած ու վերացումը համարագրկային ներդաշնակ, երկանիկ ընկերութեան:

Պ. — Մենք նման եղբակացութիւններ չենք գտներ սակայն: Փորձեցէք մեր Թարգմանածայ Աստուածաշունչն որ է է էլ կարգաւ բարձրաձայն: Ձեր բառերը պիտի թուին գայ, փրթած, ձեր իսկ հողին ալքերէն, անվերածելի զգացումներու իբր ընդոճին տապալումներ, ձեզի միայն յատուկ ինչպէս է արդէն ազգի մը լեզուն:

Ք. — Յուստենակապ պատրաստը:

Պ. — Չզոյշ: Կ'առնեմ Ազգմաններէն որոնք ուրիշ ժողովուրդի մը ամենէն սերտ զգացումները կը պատմեն, կիրք, սարսափ, յաղթանակի ու պարտութեան խիտ շեղարձակ, սա երկեակը, ապակովարար փրթած որ մը Ազգմանբառին բերնէն, ամենէն արեցեւոյցի յաղթանակը պսակող:

Գովեա, Երուսղէմ՛, զՏէր, Եւ օրհնեա զԱստուած ԲՈ, Սիճն:

Այս կնիք թածո սաքցալին, խորխտ, ազգայնամոլ քերթող-արքային նուագարանին, խառնութիւնն է ամբողջ այդ ժողովուրդին փառքին: Բայց հոս է հրաշքը: Ջայն արտասանող հայ բնութանը չանդգոգաւոր զգայնութեան այդ երանգին: Ընդհակառակը: Բառերու հետ նիւթացած մտայնութիւնը երբեք հրեայ քաղաք մը չէ, թէն կարճ միջոցի մը անոր օգեկատար բունանայ մեր հողիին: Այլ կարծես թէ մեր ժամերուն կամարները ծակող ու դէպի ամբաւարթիւնը օրէն կապող սլացք մըն է անիկա հայ ժողովուրդէն, որ երկարաւոր զեղչած է անէն ու երկիւթին մէջ կազմած անոր պարիտպները:

Ք. — Ջուր տեղը չէ որ դիտուները կ'ըսեն թէ. — Մինակ անապատին մէջ չէ որ կը բուռնին կրկնեղութիւնները, այլ մարդոց մտքին մէջ ամենէն շեղիները կը շինուին անոցն:

Պ. — Ինչպէս որակել սակայն մաքի օտ բըռնազատու կուտութիւնը զոր յանուն նորոգ գաղափարներու, գիտական կեցածաճի կը հաղթեց այնքան միակտոր երջանկութեամբ մը ու կը պարզէք մարդոց հոգին ինչպէս զբաւանական տարազ կամ փորձաշիջի մէջ կազպացած անօտութիւնը: Բայց դիրքին է հակափորձը: Ձեզ կը հրահարեմ կարգաւ ժամանակակից մեծագոյն քերթողներուն օրէն է կտորի մը Թարգմանութեան ու վերլուծել անոր արթնցուցած արձագանգները ձեզմէ ներս: Այն աստե պիտի զգաց թէ ինչ է խորհուրդը որուն անունն է կնիքերոգ զարու հայ աստուածաշունչ: Անիկա առանձին, մեզմով, ան ալ մեր այլ շքմանի հողովի կարեկի ստեղծում մըն է ու ստով խորպպէս ցեղային: Ապացոյց: Փորձեցէք կարգաւ այն միւսները զորս կրտարեցիկին մեր ժամանակներուն, այն օրիկեան ընկերութիւնները: Այս աստուածաշունչ-

ները իբրև Թարգմանութիւն աւելի հարազատ, և աւելի կատարեալ ու հաւատարիմ ալ են և գիտական-բազմազատական միջոտին բոլոր պայմանները կը լրացնեն, բայց հայ չեն ամբողջին:

Բ. — Մեր դարու գրական օրէնքներէն մէկը, բերգացեալն (Սթանսլայն) որով մենք մեր ուզածը կրնանք ընել ու տեսնել հսն ուր նման բան մը չունի գոյութիւն:

Ա. — Մի ահապարէք, Գիտի տամ մեզ անունը բազմամտութեամբ մարդու մը որ Աւետարանը Թարգմանելու ամենէն գիտական մեթօտը կիրարկեց, տառ ու իմաստ փոխադրելով մեր բարբառին, բայց հասաւ ամենաճատող արդիւնքին Մատաթիա Գարաբաշին Թարգմանութիւնն է ատիկա, այսինքն կնիգները դարու զբարբառի սխալեանին, մեծ կնիգաբարանին, բազմաթիւ գիրքերու կնիգնակին: Իրողութիւնն է որ խառճ այդ Թարգմանութիւնը չնձած մեռաւ, ինչպէս կ'ըսեն: Իորձած ունի՞ք պատճառն ու լրիկանքն որուն: Վասնզի փճարդ դարու հայ կողմից կ'զգուէր այդ աշխատանքներուն խորը, անտեսանելի այն մագնիսականութիւնը որով մեր սիրտերը կը կապուին մեր բոլորին մէջէն հոսող թեւաւոր ու անմահ թելին, հաւաքական զգայնութեան զէպէ ծովը մեզ հանող կամ անկէ մեկնող, նոյնն է պարագան:

Բ. — Հարցուցած էք այդ գիրքերը գործածող մարդոց թէ ինչով կը տարբերին ձեզմէ:

Ա. — Գեաղը չկայ ատոր, գիտեն ատիկա ու այնոնց մտաւորականութեան տառապանքը այդ պատահալութիւնը՝ կրօնական մարգէ: Այն է հասկատագիրը ամէն ստեղծողի ուր չմիջամտեր ժողովրդական գգայնութիւնը: Սովորութիւնն է ընդունելի որ քանի մը մարգեր ու տառյմէ վարձած խորակ մըն են կնիգնակները այդ Թարգմանութեան. պատրանքը Աստուծոյ յեղկաւարեցին, ձեւը կոկեցին, ու այդքան:

Բ. — Քիչ առաջ ուրիշ րան կ'ըսէիք ռակայն, այդ վարդիները երբ կ'անուանէիք հանհարայնօրէն տեսանող հոգեաներ:

Ա. — Մի շփոթէք երսուք եւ իրացած առարկան: Վարդիներուն մեծութիւնը աշխարհի մը հակասագիրը ըմբռնել ու զայն փոխելու իրենց ձգտումին մէջն է: Բիբլիոտէկութիւնը Թարգմանիչները չբերին մեզի անշուշտ: Բայց անոնց կիճակուեցաւ դերը մեր փոխադրումը սողգայնացնելու: Միբոտող հայ ժողովուրդը հոգին տեսաւ երկու երեք սերունդը որ մտիկ ըրաւ այդ գիրքին ձայնը, իր հին աստուածներուն որբտին ընդմէջէն, ինչպէս պատահած է պարագան քրիստոնէսը բոլոր հաւորարկութեանց զարմին առաջին շրջաններուն: Նոր խորհուրդութեան, նոր հօգեբանութիւն մեզի պէս պակասապահան խրձմեքէ մը ներս կարօտ են հզօր մեծագերս: Այդ մեծերը կան այդ խառմին մէջ: Բայց անա կարեւորը: Արուեստի գործ մը խորունկ բարգաւաճութիւն մըն է, երբ մասնաւոր կ'աւազանէ բոլոր հոգեւոր հովիտները ինչպէս հայ Աստուածաշուշնը:

Բ. — Արուեստի գործ:

Ա. — Ըօի մեզի արուեստը կրօնք է: Ու հայ Աստուածաշուշնը մեր արուեստին առաջին ու հոկայ կրթողը: Այդ արուեստին, պերճ, շնորհայեցող ոճին տուն տուն ոտուղը ինքը, մեր երկիրն է, զօր չենք ձանձար իր գեղեցկութեան մէջ, օտարէն ազատ ու ինքը իր մէջ ըլլած, լեռնեհուն կանակին զիրարայնը: Բրնայարար գրեթէ մը ինչպէս: Մեր ճարտարապետութիւնը այդ թմբկութիւնը իր խորքին կը պարտի: Ու ասոնց թագուրի ըլլալու, այդ Թարգմանութիւնը ամենէն անուշ արտայայտութիւնն է այդ կողբներէիցին, անոր իմացական, հոգեկան, ըստեղծագործ ուժերու համադրական մէկ անմահ յիշատակարանը:

Բ. — Ընթացիկն ու ինքնանուէր կարտուսութիւնը մեր նոր սողգայնականութեան Տեսակ մը տարտամ արձագանգ հայ արուեստի մի աստուայնիկն որով կ'աղմկէք կէս զարէ առգին: Կարծեմ տխուր մը մէջ չեմ, կը յմանէք մոլեռանդ արբայի մը որ իր կարծեցեալ ճշմարտութիւնը պաշտպանելու ատեն տարբեր շնչու ու բառ պիտի չունենար:

Ա. — Կրկնապէս ցաւալի էք. Նախ մեր արուեստին հանդէպ մեր այդ փըքրօքի չկամութեամբ: Յետոյ մեր Բարգամանութեամբ: Նոր մեր գիտութիւնները այնքան իր սահմանադրածէք, ինչ իրաւունքով օչակի զարնուած կը պահէք հոգիներուն գիտութիւնը սրտուս արտայայտման միջոցներէն մէկը՝ արուեստն է: Եւ մեր առջև դրին շօշափելի օրինակներ: Հայ Աստուածաշուշնը Թարգմանութիւն մը չէ, ինչպէս չէ անգրկանքը, ինչպէս չէ գերմանականը, օրոնք այդ ժողովուրդներու գրական զարգացումին վրայ խոշոր կնիք ունեցան անտարբար: Թերուս անձնօթ ըլլայ մերի նաեւ հայը պարագան թէ լուստերի Թարգմանութիւնը այնք կը նկատուի արդի գերմաներէնին: Բայց անա տարբերութիւն մը: Լուստերն վերջ տալ ընդուն շատ աւելի շքեղ գլուխ գործընկեր աստուածագրման գրականութեան: Հիմա, ըսէք ինչբերմ, մեր մէջ դուք կրնա՞ք անուանել գործ մը որ իբր տարաղ ու մեւ, իբր իմացական գեղեցկութիւն, զաշնակութիւն, իբր ոճի ու հոգիի քաղցրասխառ հանդեպ մտօտիկը դրուել Աւետարաններու հայ Թարգմանութեան, որ այնքան կանուսինն ու մէկ անգամով կ'իրագործէ արուեստներու պատմութեան մէջ հաղտագիտա կրակալիքներէն մէկը ու կը թնայրէ: Կ. կը հարկազօրէ մեր հիացումին, սեևարիբ նայուածքին՝ օրը երբ ժողովուրդ մը, մե՛րը, անպատիւլ ցուեցի ընդմէջէն, գրեթէ տարբային իրարմէ կը կերպարէ զճեղքը իր հոգիին լայն, սրձակ, ընդարձակ, խորունկ ու շլացուցիչ գործի մը վրայով որ, միկառուր, համագրութիւնը կ'ըլլայ նոյն այդ ժողովուրդին:

Բ. — Քիչ առաջ դուք էիք զէմ պարագայնասութեան, երբ արուեստի գործերուն համար այնպէս բարդ յօրինուածութիւն կը տեսնէիք...

Ա. — Անշուշտ, այդ ժողովուրդին անգիտակցութեան խորը կային տարբերը այդ անպատմա-

գալ կ'որոշուածին: Բայց կային անկազմ, սաղմ- նային ու ժերու ձևեր տակ: Բայց, մեր ինչպէս ուրիշներու մէջ, զանազ փրձուցող, վերա- կազմող ու իրք Մանուկարար, Իրկոյան, Իղի- պոս Աբայ, Ենէնկոյան, Երկոյանի կ'ստակեցուցին ժայթքածի կանոնը. կենտրոն կամար քանի մը մտ իրացումներու ստիճան կը սահմանէ որ մեր կարծածին չափ նեղ չէ սահմանը իմ գիտու- թեան: Ի՞նչ որ Քրիստոսէ կ'իջ գար սառը ըս- տեղծած է հեյլէն ոչրերգութիւնը. ու ստքի սեւեւած, մարմար իրենց պատմութեան անկո- ռուտ պերճաքերն մէջ բանակները հեյլէն ար- ձաններուն, ու ինչ որ բլուրի մը ժայթքելի իր պաճամոյի կնոցի մը՝ կանած ու զարբուող զի- մաց իրերգութեան քանակազած քարէ երգը սու- սեցուցէն է Աթենքի վիթը, ներքեցէ որ, նոյն Քրիստոսէն չորս նարիք սարի վիճիք մեր եր- կրին կենդանի արձաններէն, տաճարներէն, այ- սինքն մեր մարդոց հոգիներէն ստքի կանից այդ անկորուտ սեք, զոր հետագայ սասնրկինց գա- ռու կտտանքն ու տառապանքն անկորող եղան եղծիւտ: պարզութեան ու պատկերուն քաղ- ցրութեան, ինակնութեան ու անշահարկի անզարսնութեան, անաշխարհեան աշխոյժի ու որտաճումք թայթիժի կ'անկորուցազ մատեանը. հայ Առուածածառնը որ ստող իսկ, կը կրկնեմ, արտայայտութիւնը կ'ըլլայ մեր հոգիին:

Ք. — Ո՞ր կը դնէք նարեկացին որուն անու- նով երգում կ'ընեն մեր արուեստի տեսարան- ներէն ստանք:

Ս. — Բայց նոն, միշտ նոյն շունչին մէջ որ պիտի երգաիք զարե կար ու ինչպէս ձիւնիրէն փրթող չուրը. հետզհետէ պիտի պտորտի բեռ- նաւորակը սիրովէ ու աղտէ: Որ, հակառակ մտ ձիւրերու, այդ հոգին կերպարող ստարգին մեծ ձեռնովայելուց պարզութիւնը, նախակա- նութիւնը ալ պիտի չգտնէ: Ու զարմանալի ոչինչ կայ նոս: Մարդիկ երկու անգամ չեն զառնար վիճակին զոր եղած են անգամ մը, այնքան կա- տարելութեամբ: Ինչու՞ այժման այնքան զար- ցացած, յաւակնուտ արուեստը ինքզինքը անկա- ռող է յայտարարած Ելիսկան մը արտադրուող, հակառակ մեծամեծ զբաղէտներու ցանկանաց ու փորձին: Նարեկացին նոյն այդ շունչին այ- յալըժով մէկ կերպարաքն է ուրիշմ:

Անվտոմիտ պարուերիս զպատուհան տե- սութեանց
 Զգայարանաց իմաստից, անզարուրելի գեւեղմամբ
 Ի ձգական խողովութեանց,
 Կենդանակա գրադմանց,
 Անբոկան երազից
 Խոյականաց ցնորից
 Յիշատակաւ քո յուսոյդ, անՊատեղի պաշտպանայ:...

Ձայներու սա անձրերը, այդպէս զուեւարուած երբ կ'անցնի հոգիին մէջէն, կ'արթնցնէ մէկու նոյն զգայութիւն: Մեր ժողովուրդին շունչը, աւելի թուխայ, աւելի ստացնապատ, աւելի ուս- տան ինչպէս ինքն է: Մեր ժողովուրդը այդ զա- րուէն երկրին ու երկրին սարսփններուն ընդ- մէջէն: Ու այս եղանակով նաեւ միւսները, ա- սելի կամ թեթեւ հուրքով:

Ք. — Ձեմ գիտեք թէ ուր կուզէք երթալ:

Ս. — Մեր ցիւլային իմաստութեան աւազա- նին, մեր Առուածածառնէն:

Ք. — Ու զուք իմաստութիւն կ'անուանէք անհետասե ու բռնազորած այդ արեկունը մեր հոգիին որուն տկարացում սելիկ կ'ստէ՞ այդ զրեքով: Երբ քոյսերու եւ կենդանիներու համար գտնիներ ու կլլմաներ պայամաներ կը կազմեն. ինչու՞ կ'ուրանաք նման կարեկու- թիւն մը հոգիներուն կամար: Արուեստի ձեւեր, մտքի երկունքներ կան որունք արեմուտքին մի- սայն կը պատուակին: Աժողո՞ք արեւիքը, բացի մեզի պէտքաքը զանցառելի թիւում խմորակներէ, կապուած է իմաստութեան ուրիշ պատգամնե- րուն: Մեր զեկամայները շտեանայ այն անկարեի կացութիւնը զոր կը ստեղծէին մեր գիտուն ու ստքերուն երբ մեզ գատնոյին մեր աւհաւական բարեխառնութիւնէն եւ մեզի կազացուցին ցիւլ- րունաշարիկը: Գուք ստիկա կ'անուանէք այդա- յին իմաստութիւն: Բայց, երբ, ո՞ր է տեսնը- ււեր այդ աստիճան անըմբռնելի մոլեցնութիւն մը ինքզինքը ճանչնալ չուզեաւ: Արեւա բրինջ զարեղով մը մեր երկրը ուրիշներուն մայրքին համար շահագործող ողորմիւի ամբոխի մը. գե- րկներու խոժմանի մը վերածնցինք զմեզ: Արե- վա բրինջ ու մեր տկար սահմանները մտապէս բաց պահեցինք ուրիշներու ախորժակներուն: Ինչպէս ստեղծագործութիւն է ասիկա, որ չի հրեար քանի մը արտեր ինքան կայել իր յա- ռովքին ու հուրքին: Անոր ամենէն մեծ ցալա- քը, կինդերող զարը կիսող կրօնական պատե- ռազմը անգագային անկամ չէ, քանի որ երկրին կէտ թնշամը կը զառնայ իր կրօնքին: Ու այ- սոր իսկի վրայ սուսինք մեր ժողովուրդը զրե- թէ նոյն ոգիին: Ու դեռ երես ուելիք խոսելու ոգիէ ուխտէ, երբ փաստը մէջտեղն է մեր անդարման տախտապարումին: Ըսէ՛ք խնդրեմ, ո՞եք չէ՞, երբ ժողովուրդ մը, զիրքի մը մը- ղութիւն տակ իր գոյութեան նախնական հարցը կը փոխարէ աշխարհի պարունակներէն զուրք ու փոփանակ իր Նիւթիցէն մարմինը, իր սունն ու հողը: Իր յալուպից զժրախո հոգին պաշտա- նելու, ստունազն օտարին լրբութենէն, նախա- տինքնէն, սուրէն ու թուքնէ. ինքզինքը ամբող- յութեամբ կը դնէ թախտախաղի. արեւամանդրու- րէն, մոռնալով կեանքը, ու զրաւի կլլելով չապա- ցուցուած բանի մը ետեւէն: — Երկրէքը չանելու, շահագործելու աններելի արկածանկարութիւնը:

Ս. — Կեցցե՛ք, իմաստութիւն ըսուածը արե- քան կ'ըլլայ: Ուրեմն Կոնստ, շահողուտ տախ- ձանկարութիւն, ինչ որ մեզ պարած է ցայտը:

Ք. — Ուրեք ի՞նչ, ուրիշ ի՞նչ: Ասկէ՞ առաջ ու այսոր: Ու աւազ՝ նաև վալը: Ուրիշ ինչ՞ մանու- անող այն օրերուն երբ մեր երկիրը իր քան- րեղբներու զիմաց երկու հաղարէ աւելի վանքեր եւ հանրեր իր ամենէն քաղցր ու կենսակը խորշերուն վրայ: Ըսէ՛ք խնդրեմ, ի՞նչ է անուանը այս անվտոտ յամառութեան:

Ս. — Ըսեմ խնդրեմ, ի՞նչ է անուանը ո՞եքին որ մեզի ժամանակակից ժողովուրդներ սրբեց աչ-

խորհին Թատերաբեմին, ժողովուրդներ այլապէս կօր, երկրակալ, որոնց անունները կառչեր մը-նացեր են գիրքերու էջի մը, կամ ժայռերու կրու-նակին և այսօր անոնցմէ ընկուած, փառարա-նուած երկիրը կ'անդիտանայ դասնէք: Ո՞վ պա-հնց մեր ժողովուրդը հետախալալ կրուտտէն: զանէ մեր սահմաններուն մերձակայք մարգերու, ուր մեր պատմութիւնը յիտունէ աւելի յատուկ անուններ արձանագրած է ցերեպու: Ո՞վ, Դիպ-ուածք: Ձեր աստուածաճոցած գիտութիւնը: կամ իր երկրաւոր արկածախնդրութիւնը: Ո՞վ, ընէք խնդրմի եթէ ոչ իր իսկ հրաշքը, որ շատ մը գեախններու վրայ խոն ատեն ինքքիները կեր-պարզին: Բաւական հոգի խոնցայ անով նուազուած գրականութեան մասին: Ձուռնի ժամանակ լայն-նալու մանաւանդ հոգեւոր նորոգումին վրայ որ նոյնքան հոգի երեւոյթ է որքան վերինը: Երբեմն յալթմանակ մը, երբեմն պարտութիւն մըն է զպատանար այդ կարգի մեծ յեղաշրջումներու: Մերը ինքնագիր, ինքնայարգար արեւելում մը, առանց քաղաքական իմաստի մը անխառնափելի կարգին, սա լրացնէ ներքո: Ինչն իր մէջ, պարզ իր բերեղացում մը, զոր իրագործած է այդ ոգին ներքեւ մեր ժողովուրդը ելլելով մէ-կէն ի մէկ բարոյական դիմագրին: Քիչ առաջ, Ձեզի սովոր նեղմտութեամբ կ'ինգերող դարը կիտղ շարժումը կ'որակէրք այդպայպի: Ձեր գիտութիւնը ձեզի սուած ըլլալու էր տարբերը մեր շինարարական կալմտականութեան որ սոս-նային էր բացառաբար աւ զուրկ համայնական զգայարանքէ: Բայց այդ դարուն է որ առաջին անգամ մեր բանակը իրը հոգեկան արտա-յայտութիւն ազմայաւտ կ'եղէ, այս անգամ հայրենքին անունով որ խտացած է Աստուածա-լուծելով մատուցուած ոգին ներքու: Իստ է որոջը: Ու զուգ մասուտ որ առաջնորդներ այդ ունենալու էք այդ հրաշքը ընդգրկելու եթէ ոչ կրտաղած գէթ արժանաւոր խորութեամբ, խը-ուովքով: Մեր ժողովուրդը ուղքի կը կանգնի ներ-սէն և ոչ թէ զուրտէն, իր ալքերուն մէջը դար-նած հրաշքէն և ոչ թէ գարնչուրի, միսի, պա-խաներու հրամայականէն որոնք մերը չեն ե-ղած գործերով: Մեզի պէտք է այսօր կարո-տադին հրաշքը մեր պատերազմ, որ մեզ լքած չէ երբքը: Սանկ եօթնամտուն, ութսուն տարի մը բարի կ'ըլլաք ետ երթալու, սա ամբարիտ ժի-րդ գարու կէսն ի վար: Բացէք ալքերնիդ այդ օրերուն վրայ: Նոն է հրաշքը դարձնալ, այս անգամ ուրիշ խումբերու ձեկին տակ որոնք այդ կարտագին ձայնը, այդ հրաշքարդութիւ-նը մեր դարաւոր խորհուրդին նի-խացուցին, և մէջտեղ զրին մեր նոր երկու գրականութիւն-ները: Եւրոպայի այսօրուան մեծ ազգերը ի-րենց մշակոյթին գրական կառարելութիւնը զը-լուի հանելու համար առնուաչէ երեք շորս դա-նու պէտքը ունեցան: Մեր գրականութիւն քը-սան երեսուն տարուան մէջ անմահ գեղեցկու-կութեամբ գործեր երևան բերաւ հինին ինչպէս նորին մէջ: Ու հրաշք է ասիկա: Աստը կբո՞տը: Մանաւանդ այսօր: Ստեղծարար՝ այդ հրաշքին՝

— Մեր հոգին՝ հայ ժողովուրդին: Մի մտնէք այդ խառնարանէն ներք ժորթի խողովակներով, բո-ղատով կամ կարկինով միայն: Մի փորէք այդ հրաշքին ուղքերը ջիւ մը պղինձ, երկաթ կամ ներմակ անուխ միայն շանելու արկածախնդրու-թեամբ: Գրեցեցէք այդ մեծութիւնը, անպատա-նները, այդ կործանած պարսպները մեր աստուա-լին նիւթէ և հոգիէ: Ով որ հին գիրք մը կը հնգ-նէ, կը հնգնէ իր պապերուն թանգարանը: Մեր ժողովուրդը իր փրկութիւնը կը գտնէ իր պապե-րուն հոգին սիրելով, հագնելով, հայնց կրն մեծ-ցնելով, սրբապատիւ, ըլլալով, հաւար հնից հա-րիւր տարի վերջն ալ, նոյն խառնութեամբ, լըր-ջութեամբ, առքով, մոլեցնութեամբ որոնցովը կբախուած, գրահուած, շինուորուած մէջտեղ ե-կան թարգմանիչները: Անոնց մարմնացուցած հը-րաշքը զիստ էր յիտուն տարի առաջ մինչև մեր բոլորին համար: Ու այսօր պատգամ մըն է կրկին մեզմէ ոչ չիբրկուն: Ձեր ու մեր պարտը՝ նորոգ աւ վառ պահել զայն: Թող մեր ակնշնորը իրենց վրանները նշտագին յարգարեն ձայնին ո-րով տաքնապակն, տառապանքն և ստեղծեցին հնիցերող զարու մեծ կարենասերները: Իւ վը-տահ եղէք թէ այդ ձայնը իր անդադարձը կ'ու-նենայ նոյն իսկ ամենէն ուղիւսած հոգիներէն այ ներքո: Ձի գործը հրաշքինն է, ըլլալու ետքը նիւթինը: Եւրոպական մեծագոյն ազգերը զայն կը բարբառին իրենց մտաղ սերունդներուն: Դարը հրաշքինն է ոչ թէ հաշուին: Ամէն մէկ հայ հրաշք մը, ինքն իր ու շուրջին համար, պահ-պանել կրնալու համար զէմըր իր պապերուն հո-գին: Իւ կամքով, ու խառնութեամբ, ու ծան-րութեամբ ինքզինքն ի սպաս զի՛ք ստ հրաշք-քին յայտնակերպումին: Ով որ կը հաւատայ, ու բարձր ընդարձակ է, առնելու շափ այլաբարին բո-լոր զօրութիւնները իր մէջ, ան կրնա: Ու մա-նաւանդ մի քանիէք մնացած պուտ մը բանը, զի գծնդակ օրեր համարյա մեծ ելած զէպի մեր հաւա-քական գոյութեան մերձուտը արպանին: Մեր անցեալին աննահանջ, միակտուր, այլամերժ աւ վայրագ պաշտամունքը՝ զբազկն է մեր բախա-ւոր համայնութումին: Այսպէս խօսեցէք և այսպէս գրեցէք հոն ուր կը հասնի ուժը մեր գրիչին ու լեզուին: Ու այսպէս ծիրանաւոր թող հնչին կըր-կին մեր օրերուն՝ ձայները որտեք, հնիցերող դարուն Աստուածաշունչը, փ.ին՝ Նարեկը, ԺԺ.ին՝ մեր շոյգ գրականութիւնները վայացուցին բո-ցցն, ինչպէս կը փոխարեւէր գեղեցիկ պատկերը մեր զիստաշնորհութեան հին մը փշուրքին: Լա-ւատք ունեցէք այս ժողովուրդին մանաւանդ ըս-տեղծագործ երկունքին: Ի ոչ թէ կանաւորուած տուններու: Լաւատք ունեցէք անոնց որոնք կը ծառայեն այդ հրաշքին: Ու ընէք, առանց վախ-նալու ու ամօթի ինձի հետ .

«— Ապրին հայ գիրն ու հայ ձայնը, որոնց մարմնաւորութեան տապան են եղած գարնով մեր ժամրը, փառքի ինչպէս գերութեան գարերուն զմանալով անյողողը»:

Թ. ՕՇԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՁԻ ՀԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Շար. ՍինԳ 1935, էջ 194էԳ)

Սակայն, որովհետև Աւետարանը աւելի շուտ տարածուած էր Իտալիոյ կողմերը քան թէ Ափրիկէի մէջ, և ժողովուրդի մարդիկ որոնց մէջ կը գտնուէր նորահաւատներու զխումբ մասը, լատիներէն չէին հասկնար, Աստուածաշունչի լատիներէն թարգմանութիւն մը իսկոյն կրնար կատարուիլ մէկ և միւս երկիրներու մէջ: Ամէն պարագայի մէջ, Նովատիանոսի († 257) և հովմանցի ուրիշ հեղինակներուն գրուածքները կը վկայեն թէ աւելի ուշ Գ. դարու առաջին կիսուն, լատիներէն թարգմանութիւն մը ի գործածութեան էր Իտալիոյ մէջ: Ս. Երանոսի գործերուն յունարէն սկզբնագրին (180) խմբագրութեանէն վերջ իսկոյն կատարուած լատին տպագրութեան աստուածաշնչական կաշուները, ինչպէս այլ գործեր նաև ենթադրել կուտան լատիներէն Աստուածաշունչի մը գոյութիւնը կողմայի մէջ Գ. և Դ. դարուն:

Չանազան եկեղեցիներու այս մատենագիրներու կողմէ յիշուած սուրբգրական հատուածներուն բաղաձայնութիւնը կը յայտնէ այնպիսի ակնբախ տարբերութիւններ որ չեն կրնար յստաջ վայ միակ և նոյն թարգմանութեանէ մը: Նմանօրինակ տարբերութիւններ գոյութիւն ունին այն ձեռագիրներուն մէջ որ կը պարունակեն Աստուածաշունչի լատիներէն հին ճնադրին մնացորդները և կ'ապացուցանեն թէ առ նուազն քանի մը զբեռը շատ անգամ թարգմանուած են: Այսպէս է որ Codex Lugdunensis, Codex Monacensis և Codex Wirceburgensis ձեռագիրներէն իւրաքանչիւրը կը ներկայացնէ Ղեւտականին մէկ տարբեր բնագիրը:

Այս հաւաստուածները կը հաստատուին անոյժ քր եկեղեցոյ Հայրերը լատիներէն հին Աստուածաշունչին ծագման վրայ գրած են: Միանաւանդ խիստ ծանօթ է Ս.

Օգոստինոսի սոյն հաւաստումը. «Կարելի է նկատել առնել զանոնք որ Ս. Գիրքը երբայց երէն յունարէնի թարգմանեցին. բայց ոչ զանոնք որ թարգմանեցին զայնս լատիներէնին: Իւարոս, Ամբրոսիոս, Յերոնիմոս կը խօսին նաև բազմաթիւ թարգմաններու մասին:

Բոլոր այս տուեալները մեզ կը հաւաստեցնեն թէ Հին և Նոր կտակարանի բազմաթիւ լատին թարգմանութիւններ Բ. և Գ. դարուն ծագում առած են Ափրիկէի, ինչպէս նաև Իտալիոյ և Կորուայի մէջ: Այս թարգմանութիւնները միշտ կատարուել չէին. երբեմն անոնք կը տարածուէին միակ կամ խումբ մը զբերու վերաբերմամբ: Թարգմանուած տարբեր զբերու հաւաքածան, ժամանակ մը վերջ կարողացաւ կազմել գէթ լրացուցիչ թարգմանութիւն մը, թերևս երկու ոչ աւելի, որ ընդունեցին առաւել կամ նուազ պաշտօնական նկատագրի մը:

Հակառակ այս պատճառներուն որ կը նպատակն յօդուս բազմաթիւ թարգմանութեանց, ուրիշ պատճառներ կը պաշտպանեն հակառակ կարծիքը: Ըստ անոնց, միակ թարգմանութիւն մը գոյութիւն ունեցած է Յերոնիմոսէն առաջ. ան ծնունդ առած է Ափրիկէի մէջ, ուրկէ տարածուած է լատին ուրիշ եկեղեցիներու մէջ: Այս նպատակաւ կ'արժեցնեն իրենց կարծիքը թէ քանի մը տարբերութիւններու հետ կրն նաև լատին Աստուածաշունչի հին ճնադիրներուն մէջ մեծ նմանութիւններ և թէ տարբերութիւնները ըստ բաւականին կը բացատրուին նոյն սկզբնական ընդհանրին վրայ կատարուած վերջարդարումները (retouche) յարմարցնելու համար ճաշակին, և իւրաքանչիւր եկեղեցոյ լեզուին: Յետոյ կը պնդեն հաստատել հին թարգմանութեան մէջ ափրիկէականութիւններ որ նշաններ են ափրիկեան հասարակաց ծագումին: Երբորդ անոնք արժէք մը կուտան այն յաճախակի և փոխադարձ յարաբերութեան որ գոյութիւն ունէր զանազան եկեղեցիներուն միջև, այնպէս որ եթէ անոնցմէ միոյն մէջ թարգմանութիւն մը կատարուէր՝ անմիջապէս կը փոխանցուէր ուրիշներուն: Թէպէտև այս նկատողութիւնները անհիմն չըլլան, հակառակ խնդրոյն ի նպատակ յայտնուած ա-

ուարկութիւնները մեծապէս կը գերազանցեն. ամէն ինչ հաւատար կուտայ թէ նախապէս բազմաթիւ լատին թարգմանութիւններ կային:

Նախայերոնիմեան Աստուածաշունչի լատին բնագիրներու ամբողջութիւնը յաճախ կողուած է Իրայա կամ Հին Իրայա: Այս անունը շատ ալ լաւ է: Վերջապէս ան կը հասկցնէ միակ թարգմանութիւն մը և այս թարգմանութեան Իտալիոյ հետ աւեհցած մասնաւոր յարաբերութեան մը պազափարը: Արդ երկրորդ ենթադրութիւնը նուազ հաստատուն չէ քան առաջինը, վասնզի ան կը յենու մի միայն Օգոստինոսի խիստ առեղծուածային բնագրի մը վրայ: Հիրքոնի եպիսկոպոսը Ս. Գրքի վրայ խօսած ժամանակ թարգմանութեան մասին կը խօսի այս բառերով. «Թարգմանութեան մէջէն Իտալան պէտք է նախամեծար նկատուի ուրիշներէն, վասնզի ան աւելի համաձայն է բարեբուն և և աւելի յետակ իմաստի տեսակետով: Անոնք որ կը կարծէին թէ ափրիկեան ծագումով մէկ լատին թարգմանութիւն միայն գոյութիւն ունի, այս խօսքերը կը հասկնան այն տարբեր վերաբնեւած բնագիրներու մասին զոր ան ընդունած է, որոնք մէջէն Հիրքոնի եպիսկոպոսը իբր լուսազոյնը պիտի նշանակէր զայն որ ընթացիկ էր Իտալիոյ մէջ: Բայց ոչ քի իրաւունք ունի մեկնաբանութեանց վերաբնեւոյ բնագրի իմաստը տալ. այսու հանդերձ ոչ մի տեղ չէ յիշուած իտալական այս բնագրի մասին որ ուրիշներէն աւելի արժէքով բարձր ըլլայ, մասնաւորապէս Յերոնիմոս բալորովին կ'անդիտանայ զայն: Եւ ինչպէս ընդունիլ թէ ափրիկեցի մեծ վարդապետը, եթէ լատին Աստուածաշունչը ծագում առած է իր եկեղեցիին մէջ, այս նախնական բնագրերը նախամեծար համարի վերայարգարեմներու միջոցաւ անոնցմէ ծագում առած ուրիշ մը: Այս պատճառներուն համար, բազմաթիւ հեղինակներ կը կարծեն թէ ինդոյոյ նիւթ եղող հատուածին մէջ, Օգոստինոս իտալական եկեղեցոյ մասնաւոր Աստուածաշունչի մը մասին սկսեալութիւն չըներ: Ոմանք կ'ենթադրեն թէ իսպա Յերոնիմոսի Վուլկաթայի մէկ անունն է. ըստ այլոց իսպայով կը հասկընան Ալիւզա կամ Իլլա: Այս վերջին բա-

ցատրութիւնը մասնաւորապէս հրապուրել է. Օգոստինոս՝ շատ մը տարբեր թարգմանութեանց մէջէն պիտի յանձնարարէր պարզապէս զայն՝ որ աւելի ճիշդ է, և աւելի յստակ:

Լատինական առաջին թարգմանութիւնները կատարուած են Եօթանասնիցիին վրայէն ռամկօրէն լեզուաւ: Ժողովրդական լատիններէն զգալիօրէն կը տարբերի պատական լատիններէն: Կայտեաց ժամանակ ան խօսակցութեան լեզուն էր և զբարգէտներն իսկ կը գործածէին զայն իրենց պէտքերուն համար: Նախայերոնիմեան թարգմանութիւնները որմէ արդի Աստուածաշունչը տակաւին կը պահէ լատիններէնի կարեւոր մասեր, լուսազոյն աղբիւրն են այս գաւառաբարբառին ծանօթութեան համար:

Բ. ՅԵՐՈՆԻՄՈՍԻ ԳՈՐԾԸ

Որովհետեւ բազմաթիւ լատին թարգմանութիւններ կային, և թէ պաշտօնապէս և ոչ մին ուրիշներէն նախամեծար չէր համարուեր և ոչ ալ եկեղեցական իշխանութեան կողմէ չէր պարտադրուեր, արեւմտեան եկեղեցիին աստուածաշունչական բնագիրը ի սկզբանէ աւելի նուազ միտմեկը է քան յունական եկեղեցիին բնագիրը: Բաց աստի, ինչպէս երբայական և յունական ձեռագրաց մէջ, ընդօրինակութիւններու շատութեանց հետեանքով վերիպակներ կը սպրդէին, առանց հաշուելու որ երբեմն երբեմն կը սրբազրուէր բնագիրը մանաւանդ համաձայն յունական ձեռագիրներու որ յաճախակի շրջան կ'ընէին Արեւմուտքի մէջ: Հետեալբար, Գ. զարուս, այնպիսի տարբերութիւններ կային զանազան բնագիրներուն մէջ՝ այնպէս որ Օգոստինոս աններելի կը գտնէր զանոնք, և Յերոնիմոս ալ դառնօրէն կը գտնապատէր: «Իւրաքանչիւր ոք, կ'ըսէր, ըստ կամս կ'աւեցնէ կամ կը պիկսեցնէ ինչպէս որ կ'ուզէ», այնպէս որ բոլորն տարբեր ընագիրներ կան այնքան ալ օրինակներա:

Իրաց այդպիսի վիճակ մը չէր կրնար տեսիլ: Մանաւանդ արգելք մ'էր հանդիսական ընթերցումներու ժամանակ և ժամասացութեան մէջ Աստուածաշունչի հանրային գործածութեան համար: Այս կա-

ցութիւնը ուսմանը երեք դարերուն համարեութեամբ տանկիլ եղած էր: Բայց յետոյ պէտք եկաւ դարմանը գտնել, վասնզի քրիստոնէական հաստատութիւն նոր ժողովորդներ նախ լատին եկեղեցիէն ընդունեցին Ս. Գիրքը: Արդ ճշդիւ Գ. դարուն էր որ Յերոնիմոս (340-429) ամէն տեսակէտներով այն կարողագոյն մարգը՝ պիտի կրնար ձեռնարկել Աստուածաշուշնի վերջարդարման աշխատանքին՝ որ անհրաժեշտութիւն մ'էր: Այս այն մարդն էր որ կ'ողբար երբեմն այն ողբալի պայմանները որոնց մէջ կը գտնուէր հին լատին Աստուածաշուշնը:

Ան ծնած է ի Սորիցոն Դալմատիոյ, 340ին. 20 տարեկան Հռոմ մտնեց եւ հոն ուսումնասիրեց լատիններէնը որ իր մայրենի լեզուն էր, իր՝ ժամանակի լատագոյն քերականագիրներէն Էլիբոս Տոնալիտսի մօտ, որուն քերականական գործերը մինչև միջին դար լատին ուսումնասիրութեանց հիմը կը կազմէին: Մինեոյն ժամանակ հիմնովին ան սորվեցաւ յունարէնը, մասնաւորապէս Արիստոտելի եւ իր մեկնարարութեանց ուսմունքովը: Իսկոյն այնպէս մը հմտացաւ թէ՛ լատին եւ թէ՛ յուն գրականութեան, որ իր իսկ վկայութեան համաձայն, գրեթէ չկար զիրք մը որ կարողացած չլէլար: Ի՛նչպիսի Արեւելք կատարած ճամբորդութեան մը ընթացքին, գտեցէ արեւմտականներուն ուսմանը, սկսաւ երբայեցրէնի ուսման եւ հինգ տարիներ նուիրեց անոր (374-379) եւ ապրեցաւ իբր մենակեանց Գաղղիոսի տնայադարձ մէջ, Անտիոքի արեւելքը: Յետոյ, իր Ինթելեճ մեակած ժամանակ (386-420) իր տարիքին հակառակ, աւելի եռանդով սկսաւ այս ուսումը եւ անոր վրայ աւելցուց արամբերէնը:

Աստուածաբանութեան եւ մեկնարարութեան ծանօթութիւնով Յերոնիմոս կատարելագործած է լեզուներու ծանօթութիւնը: Անոնց միջամտիս եղաւ նախապէս ի Թրեզ, Հռոմի մէջ դասական ուսմանց աւարտումէն քիչ վերջ: Սոյն թուականին նոյն իսկ խմբագրեց Արդիւս գործարէին վրայ մեկնարարական փոքրիկ շարք մը: Յետոյ, յաջորդաբար հետեցեալ սուրբաբարական մեկնութեանց Հաւողիկեցի Ապոզինարի յԱնտիոք, Գրիգոր Նազիանզացիին ի Կ. Պոլիս, կոյրն Տիտիմոսի յԱղեքսան-

գրիս: Բայ աստի, իր բազմաթիւ ճամբորդութիւնները եւս, երկրի մէջ իր երկար բնակութիւնը օգտակար հանդիսացան Ս. Գրոց հասկացողութեան համար: Մեծ տաղանդով եւ անխնջ ջանքերով արդիւնաւորուած այս բոլոր ծանօթութիւններով աւրապետիկ կազմուածքով մը եղաւ Ս. Գրոց հմտութեան մասնապէս մը, մինեոյն ժամանակ իր առաքինութիւնները եւ իր ճշմոզական կեանքը կը բարձրացնեն զինքը ճշմարիտ սրբութեան մը: Յերոնիմոս ամէն տեսակէտներով ձեռնհասութիւն շահած էր եկեղեցիին տալու Աստուածաշուշնի որոշ սնազիրը որ կը պահէր:

Գիրքութեամբ հասկնալի է ուրեմն թէ երբ 383ին Հռոմի մէջ սինոդը գումարուեցաւ, Յերոնիմոս ալ մասնակցեցաւ: Դամասոս Ա. պապը հրաման տուած էր անոր լատին Աստուածաշուշնը վերարդարելու: Ան անմիջապէս գործի սկսաւ եւ ըստ յունարէնի վերաքննեց նախ Նոր կտակարանը, — այս վերաքննեալ բնագիրը այժմ գոյութիւն ունի — յետոյ Առղմոսարանը: Վերաքննեալ սաղմոսները անմիջապէս ընդունեցութիւն գտան Հռոմի մէջ, եւ այժմ անոնք ի գործածութեան են Ս. Պետրոսի մայր եկեղեցիին մէջ: Այս Առղմոսարանէն առնուած են Պատարագամատոյցի սաղմոսի մասերը, կյուրդները եւայլն:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԻՈՒՆԻ

Վ Բ Ի Պ Ա Կ

«ՍՈՒՆ» 1935 թիւ 7, էջ 225 ա. սիւնակ
 ռոյ 18 «Georgie» կամ «Georgia» կարգալ «Georgie».
 Աճ, սիւնակ բ. ռոյ 19 «ԱՅՐԱՆԱՍ» կարգալ
 «ԱՅՐԱՆԱՍ»:
 Աճ, սիւնակ բ. ռոյ 25, «ԲԱՐՈՒՄԱՆԱՅԻՆ» կարգալ «ԲԱՐՈՒՄԱՆԱՅԻՆ»:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ն Բ Գ Բ Ո Ր Գ Զ Ա Ն Գ Է Ս

Ե.Ս. ԴԱՐԱՆԴԱՐՁԻ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՁԻ ՀԱՍՆԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԱՆԸ

Տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց Հինգշարքիի յաշորոգող առաջին հիերակիին, Յուլիս 21, ժառանգաւորաց Վարժարանի մեծ սրահին մէջ, նոյն այն պատշաճութիւններով, որոնցմով կատարուած էր առաջինը՝ Ս. Սահակի տօնի վաղորդայնի հիերակիին, Մարտ 3 ին:

Մտաւ լեցուած էր ընտրեալ և հոծ բազմութեամբ, երբ, կէսօրէ վերջ, ժամը 4 ին, Ս. Պատարիարք Հայրը, ընկերակցութեամբ բովանդակ Միաբանութեան, հոն մտաւ:

«Տէր կեցոյի ազգային մաղթերգէն առաջ, որ ունկերդուեցաւ յոսեկայս, Կարգադիր Յանձնախումբի կողմէ Տ. Սիւն Վրդ., յոյժ վայելուչ ուղերձով մը կատարեց հանդէսին բացումը. ապա կէտ առ կէտ գործադրուեցաւ Յայտարարը, զոր կ'արտասուցինք հոս, լրիւ զազաւար մը տալու համար ամբողջ հանդէսին մասին:

1. Բազման իսոյ՛ յոնու՛ Յորիին. Յանձնախումբի՛ Տ. Սիւն Վրդ. Մանուկեան: 2. Տէր կեցո՛ղ դու գՀայս (Մաղթանք): 3. Գիրիին Օրրեակ Խորհուրդը՛ Բաճախուորիւն Ամին: Ս. Պատարիարք Հայր: 4. Ուր Զարդարեցիցին (Շարական, քառածայն՝ զաշն. Պսակ Արեղայ): 5. Հասուած մը Կոթիւնի գիրէն՝ Արտասնորիւն Աւետիք Մանուկեան: 6. Յայ գարբար Կիզուի (Վ. Թէքէեան)՝ Ար. Ազատ Քէշիշեան: 7. Ի փառս էին (խմբերգ): 8. Հրաճոց. մեր օրեւ Յամանուրիւն (Ց. Օշական)՝ Ար. Արմենակ Գոյումճեան և Արեգ Բարսեղեան: 9. Օտական (Եղիշէ Արք. Դուրեան)՝ Ար. Կարապետ Շիրինեան: 10. Նամենակ Մովսէլի (Շարական): 11. Ս. Մեսրոպ (Ա. Ծ. Սիմանթօ)՝ Ար. Ժիրայր Մոզեան. Դրանիկ Չապրեան և իւումը: 12. Մաղրանք Հայրապետական (քառածայն՝ երաժշ. Կոմիտաս Վրդ.): 13. Փակման իսոյ՛ Նախագահ Ամին. Ս. Պատարիարք Հօր: 14. Աղօրք Տէրու՛նական (քառածայն՝ զաշն. Կոմիտաս Վրդ.):

Շարականները, երգերը, միածայն և բազմածայն, յաշորակ կերպով եղանակեցին ժառանգաւոր սաները, զայնակի ընկերակցութեամբ. նոյնպէս անթիբի եղան նշանակուած արտասանութիւնները:

Սրբազան Պատարիարք Հօր բանախօսութիւնը, որ տեւեց մէկ ժամ և մէկ քառորդ, ինչպէս և Պ. Օշականի զրած արամասութիւնը, զոր երկու ժառանգաւորները, Արմենակ և Արեգ, կատարեցին առաջ արտասանութեամբ, ամբողջովին հրատարակուած են ՎՍԻՆՆԻ սոյն թիւիւն մէջ:

Յոյժ սրտաշարժ եղաւ Սիմանթօի Ս. Մեսրոպէն արտասանուած ընդարձակ հատուածը, զոր աչակերտները կատարեցին օրհնասացութեան փոխերգութեամբ:

Ժամը գրեթէ եօթն էր, երբ հանդիսականները բաժնուեցան սրահէն, յառաջիկայ Հոկտ. 27 ին կատարելի յորելինական վերջին հանդիսը ևս իր ժամանակին վայելչուք քաղցր ակնկալութեամբ:

Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ Լ ՈՒ Ի Բ ՈՒ

Անցեալ Յուլիս ամուսն ընթացքին Ս. Աթոռոյս Տիօրէն Ժողովը եօթն անգամներ ի նիստ կուժարուեցաւ իբրև վարչական Մարմին. իսկ Միաբանական Ընդհանուր Ժողովը՝ երեք անգամներ:

● Բշ. 1 Յուլիս. — Յանուն Ս. Պատարիարքին, Տ. Գէորգ և Տ. Տրդատ վարդապետներ ներկայ զբաւելեցան յուղարկաբարձեան Մեծ Մուֆթիի էֆէնտիի հղորդ Ծախրի Գէշ Հիւսնյիսի:

● Եր. 6 Յուլիս. — Ժառանգաւորացի սրահին մէջ. երեկոյին բանախօսեց Տ. Շաւարշ Վրդ., նիւթ ունենալով «Մարդկային իրաւունքը՝ ըստ բարոյական փիլիսոփայութեան»:

● Կիր. 7 Յուլիս. — Ս. Յարութեան վերնայարկ մեր մատարն մէջ քարոզեց Տ. Ջօզօ Վրդ., բնարան առնելով Ծախրի Ա. զլ. առաջին երկու համարները: ցոյց տուաւ թէ ի՛նչպէս հին իւրայիւր, հակառակ Աստուծոյ իրեն հանդէպ ունեցած սիրագիւ վերաբերումին, հրահրեց անոր արտառութիւնը, ուստի ևս պատահասուեցաւ. և թէ՛ ի՛նչպէս նոր իւրայիւր, հինն և գերազանցօրէն ասելի առարկայ լինելով Աստուծոյ սիրոյն, նոյն իսկ ի՛ր քարոյն համար պարտի գզուշանայ որ ոչ միայն չչարժէ Աստուծոյ սրբամտութիւնը այլ ե՛ւս քան զեւս ամենցնէ Անոր սէրը:

● Բշ. 8 Յուլիս. — Այսօր սխուեցան Սրբոց Թարգմանչաց վարժարանի քննութիւնը, որոնք սեւեյնի եօթնեակի որ ամբողջ. Ս. Պատարիարք գրեթէ ամէն օր ներկայ գտնուեցաւ աւագ կարգիւրու քննութեանց. նոյնպէս Միաբանութիւնը:

● Եր. 13 Յուլիս. — Տ. Հայրիկ Վրդ. գնաց Յոպպէ. վաղիկ պատրաստագիտու ևս բարոզելու. ևս ապա նախագահելու համար տեղոյն Ազգային վարժարանի տարեկան հանդէսին:

● Կիր. 14 Յուլիս. — Մայր Տաճարի մէջ Տ. Շաւարշ Վրդ. բարոզեց ի վերայ Ս. Հոգոյն, քուցարեց թէ քրիստոնէական կեանքի հոգեւոր արնատեսութեան մէջ ի՛նչ մեծ զօրութիւն է ան. իբրև աղբիւր խաղաղութեան, միաւորիչ ներգործութեան, սիրոյ և միութարութեան:

● Բշ. 15 Յուլիս. — Սկսուեցան ժառանգաւորացի և Ընձայարանի տարեկան քննութիւնը, ևս

տեւեցին մինչեւ 23 Յուլիսի: Ս. Պատրիարքը Միաբանութեան հետ անխափան ներկայ գտնուեցաւ բոլոր քրիստոսացի քննութեանց, նիւթերէն մեծագոյն մասին մէջ յանձնի ինքն իսկ հարցաքննելով աշակերտները:

● Եջ. 18 Յուլիս. — Ի տօնի Օրոցը Թարգմանացաւ, միայն այսօր, դաշար արուեցաւ դպրոցական քննութեանց: Ինչպէս երէկ իրկուն կատարուեցաւ հանդիսաւոր նշարտօնակ, այսօր եւս մեծ ջուրով պաշտուեցաւ տօնը: Ս. Պատարագի առնին քարոզեց Ս. Պատրիարքը. բացատրեց թէ իսկպալէս այս է Կազգային տօնը, ինչպէս կը նշանակէ օրացոյցը. որովհետեւ ազգին գորտը ի դոսրս գոյութիւնը երաշխարկող է հայութեան հոգեւոյ մէջ իսկպալէս ազգային գրտակցութիւն գոյութիւնը գործ մըն էր այն՝ որ կատարուեցաւ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի ձեռքով, հայ գիրերու գրտակ, Ս. Գիրքի հայտնումով, եւ հայկական գրակութեան հաստատումով:

● Կիր. 21 Յուլիս. — Ըստ Հին Տօմարի Գիւտի Տիոյ տօնին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Գեթեմանի, Ս. Կոստի գրեքովանի վրայ, քարոզեց Տ. Եղիշ Վրդ. սրբան ունենալով «Հաւատովք ընթանամք եւ ոչ կարծեօք» առաքելական խօսքը. բացատրեց թէ առանց իսկալի վարուած կեանքը անխափան է. իսկ այդ իսէալը այն առնին ստուգապէս կ'ունենայ վարիչ ոյժ եւ իստատութիւն, երբ Աստուծոյ տեսութեամբ է լուսաւորուած:

— Տերկիւն վերջ ժառանգաւորացի ժեծ արահին մէջ կատարուեցաւ Աստուածաշունչի Թարգմանութեան երկրորդ յորեկնայան հանդէսը, որուն մասին տեսնել մասնաւոր նկարագրութիւնը «Սիւնե»ի այս Թիւլին մէջ:

● Բշ. 22 Յուլիս. — Տերկիւցանք թէ Յունաց Երեւոյր այսօր կատարած է երուսաղէմի յոյն պատրիարքին ընտրութիւնը յանձնի Տ. Տիմոթէոս Օրբագանի, Յողանտեղ նախօրի եպս. ին:

— Բանաստեղծ Գ. Վահան Թէքէեան եւ Կիպրոսի Մելգոնեան հաստատութեան Տնօրէն Գ. Գր. Կիրակոսեան այսօր ժամանեցին երուսաղէմ:

● Եջ. 25 Յուլիս. — Ս. Պատրիարքը եւ Տնօրէն ժողովոյ անդամք, եւն. այսօր հանգիստի օր անցուցին ի Պարոն Տէր:

● Եր. 27 Յուլիս. — Իրիկնազէմին կատարուեցաւ ժառանգաւորացի մարգահանդէսը, դպրոցին մարզապաշտի մէջ, ի ներկայութեան Ս. Պատրիարքին, Միաբանութեան եւ հիւրերու:

● Կիր. 28 Յուլիս. — Տ. Հայրիկ Վրդ. քարոզեց Ս. Յարութեան մեր վերնամատարան մէջ, խօսեցաւ՝ օրուան Աւետարանէն Հացերու բազմացման հրաշքին վրայ. բացատրելով թէ սէրը ինչպիսի մեծ գորութիւն մըն է, ընկերութեան ամենէն կարեւոր պէտքերուն գոհացում տալու գործին մէջ:

— Կէսօրէ վերջ, ժառանգաւորացի քակի դարաւոր մայրիկին հովանիին տակ կատարուեցաւ Օրոցը Թարգմանացի վարժարանի տարեկան հանդէսը, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր, եւ ի ներկայութեան բովանդակ Միաբանութեան եւ բազմախուռն ժողովուրդի: — Ե. Ամենպատուութեան ձեռքէն իրենց վկայականներն ստացան Օրք. Անա-

հիտ Էսմէրեան, Աղաւնի Կարապետեան, Կիւլէնիա Պոյաուրեան, Հռիփսիմէ Մարաշլեան, Նուարդ Աշըրեան, Շուշան Տիգրանեան, Վարդանոյշ Տիգրանեան, եւ Պրք. Անդրանիկ Պազըրեան, Գուրգէն Պալեան, Կարապետ Զափատարեան, Կարպիս Եսայեան, Մովսէս Իսրայէլեան, եւ Յարութեան Հատիկեան:

● Բշ. 29 Յուլիս. — Կէսօրէ վերջ ժառանգաւորացի մեծ սրահին մէջ տեղի ունեցաւ առնին հոգեւոր կրթարանին տարեկանի հանդէսը. Առաջին մասը որուն բացումը ըրաւ Փոխ-Տեսուչ Տ. Զօգն Վրդ., ամբողջ գրտուեցաւ արտասանական, բանաստեղծական, երաժշտական եւ շարադրութեան մրցանքով, զոր վերին աստիճանի գոհացուցիչ յաջողութեամբ կատարեցին, իւրաքանչիւր նիւթի համար՝ երկերկու ժառանգաւորներ, Տեսուչ Տ. Տիրան Վրդ. ի եւ ուսուցիչ Գ. Ե. Պէրպէրեանի եւ Գ. Յ. Օշականի առաջնորդութեամբ, որոնց իրրու քննիչ կ'ընկերամար նաեւ Գ. Վ. Թէքէեան երկրորդ մասը սկսաւ «Տէր կնցո՞ւով, որմէ վերջ Տեսուչը կարողաց Ուղերձ Տեղեկագիրը, յստակ պատկերն Հաստատութեան կրթական տարբեր կենտրոն, գրտած՝ իր գործին պատասխանատուութիւնն զգացողի լրջութեամբ եւ կենդանի շունչով: Յետոյ կարողացուեցաւ ընդհանուր վերնաբացոյցը, որմէ վերջ Սրբազան Պատրիարքը անմամբ բաշխեց մրցանակները՝ առաջին եւ երկրորդ աստիճանի յաջողածներուն: — Ակներեւ էր յառաջդիմութիւնը, զոր ժառանգաւորները երեւան քեքեր էին այս տարի, նախորդներու վրայ աջարուս առնելուութեամբ: Ի նեղակ պատասխաններով՝ հոգեւոր եւ ազգային առողջ կրթութեամբ կատարած գործացումը, որ կը տեսնուէր մասնաւորաբար բանաստեղծական մրցանքին եւ ինքնագիր արձակ ու լուսաւոր գրութեանց մէջ, ինչոքովոր ոգեւորաց աւելըր. նիւթն էր Կրօնքի եւ Բարոյականի հարցը, որուն՝ վարպետի ճարտարութեամբ մտնեցան՝ մատուցանանակ տղար: Անոյշ անակակալներ եղան նաեւ ինքնագիր քերթուածները, որոնցմէ մին սքրտատրոսի ուխտն էր ինքզինըր հոգեւոր ասպարէզի սեմին վրայ գազող պարմանի հոգիի մը, Բերկբարնի եւ զոհուականութեան այս միջնորդին մէջ էր որ Սրբազան Պատրիարքը արտասանեց Փակման Խօսքը, անցեալի յուշերու եւ սպագայի յոյսերու ոգեկոյտութեամբ, օրհնելով սեմէրը՝ ուսանողութիւն, ուսուցչութիւն եւ տեսչութիւն: Ժառանգաւորաց քառամեայ ընթացքը արարած են այս տարի ութ ասներ, որոնք են. Անդրանիկ Տօնիկեան, Արք. Բաղդուբեան, Արքեանակ Ոսկերչեան, Թորոս Տէր Թորոսեան, Արշակ Խայտարեան, Սեպուհի Գոյունեան, Ազատ Երէցեան, Խաչիկ Մանուէրեան: Առնցմէ անոնք որ կ'ընդունին կուսակրօնութեան ուխտը, եւ յարմար կը դատուին հոգեւոր Իշխանութիւնէն, կը ձեռնադրուին Սարկաւազ եւ կը գործարարուին Ընծայարանի բաժինը, ուր ունին կատարելու եռամեայ շրջան մը եւս:

● Գշ. 30 Յուլիս. — Գ. Վ. Թէքէեան եւ Գ. Գր. Կիրակոսեան մեկնեցան դէպի Կիպրոս. Հայրն այցելուէն առաջ՝ պիտի շրջին Գալիլիա, Ելիզով Թարքը, այցելելով Տրեբիսի եւ Կափառնաուսի աւերակները: